ԺԳ՝ ՏԱՐԻ ԹԻՒ 1456 Գ. ՊՈԼԻՍ ՁՈՐԵՔՇԱԲԹԻ ՄԱՐՏ 22/4 ԱՊՐԻԼ 1906 10 ՍԷՖԷՐ 1324 – 22 ՄԱՐԹ 1322

Journal Arménien
MANZOUMÉ-I-EFKIAR
Grand' Rue de la S-Porte,
CONSTANTINOPLE

ՏԵՐ ՍԻՒ ՅՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ. ԳԱՑՍԷՐԵԱՆ
ՕՐՈՒՆ Կ'ՈՒՂՂՈՒԻ ԱՄԷՆ ՅՏՍԵԿ ԳՐՈՒԹԻՒՆ

ԲԱԺԱՆՈՐԴՈՒԹԻՒՆ
Ամ. Պոլսոյ Ամսոյ մը՝ ...

Անհրաժեշտ ուղղուած գրութիւններ, եւ չեն տրուիր

Մանզումէի Եֆքիար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

منظومهٔ افکار
ارمنیجه یومی وسیاسی غزتهدر
صاحب امتیازی : ارماسی فریدر
ادارهخانهسی باب عالی جادهسنده نومرو ۳۸

ԲԱԺԱՆՈՐԴԱԳԻՐՈՒԹԻՒՆ

ԿԱՆԽԻՆ	Տարեկան	Վեցամսեայ
Պոլսոյ համար	80 ղ.	50 ղ.
Գաւառներու համար	108 »	60 »
Արտասահմանի համար	25 ֆր.	18 ֆր.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԳԱՅՄԱՆՆԵՐ
Մէկ անգամի համար, տողը 5 ղրուշ
Մէկ անգամէ աւելի ծանուցման համար մանաւուր պայմաններ

10 ՓԱՐԱ — ՊԱՏԵՐԱԶԱՐԻ "ՄԱՆԶՈՒՄԷ„ ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԻ ԱՄԷՆ ՕՐ ԱՐՇԱԼՈՅՍԻՆ — 10 ՓԱՐԱ

ԿՈՆԳՈՒՌՆԵՐՈՒՆ ՇՈՒՐՋԸ

ՄԵԾԱՐԴՈՅ Գր. ՄԱԼԽԱՍԻՆ

Կ'սիրէինք զիս որ անպառաւ հրապարակ գամ ու խաւնուիմ ձեր վէճերուն։ Փափկութեան երեւութիւն մը ասկ, չէք ալ ինայիր մեր տարիքին ու արժանապատուութեան, ու ձեր յաւակնութիւնները կը գոռան Աւելիէին ու Մասիսին մէջ։ Կը կարծէք երկնաւոր չնորհ մ'ունենալ կոնգուռները հանելու մասին, վասն զի Բնապաշտ դպրոցին կը վերաբերիք եղեր դուք ալ... անշուշտ իրաւ ընթերցող։ Կ'երեւի թէ այդ դպրոցին հետ դուք ալ զզուանք կ'ղգաք վիպականներէն, Լամարտինէն, Ալֆրէտ ը Վինիէն, Ալֆրէտ ը Միւսէէն, Վիկտոր Հիւկոյէն, և այլն։ Բան մը չեմ ըսեր, ձեր ճաշակը կը հրչակէք, կը ցաւիմ միայն։ Սակայն չգիտեմ թէ կոնգուռները որակելու կը բաւէ միայն ըսել թէ անոնք բնապաշտներ էին, սնուն որով կը կոչուին նաև, ի մէջ այլոց, Պալզաք և Զոլա, և տակաւին ո՛ր չափ տարբերութիւն ասոնց ու կոնգուռներուն մէջ այն խղճմտանք արուեստագէտ ու նրբաշխա ճիգին տեսակէտով՝ որով նկարագրա-գրագէտ եղբայրները կ'արուեստակերտէին իրենց ոճը ու զայն գոյներու ճշգրտութեան պատկեր մը, զգայութեանց խառնում մը ու ձայներու համերգութիւն մ'ընելու ատենը ու դժուարանք փոյթն ունէին, բառերուն հնչականութեան ու ներդաշնակութեան ու խօսքին ոսկերչական ընդելուզման մասին։ Գիւթիւը Ֆլոպերէն ալ աւելի հեռուն տանելով։ Ու այդ «բնապաշտ» բառը ինչ պարզամիտ բառ է զոր ի գործ կ'ածէք ինքնայատուկ հանգամանքներով իրարմէ տարբեր գրողներու համար։ Ֆլոպէրն ու Կոնգուռները կը ընդունիին լոկ «բնապաշտ» բառով։ Անոնք միայն բնապաշտներ են։ Ֆլոպէրն, Հիւկոյի տ'ինքն տիրահար ու պաշտող, նաև վիպական մը չէ կամ երկու դպրոցները չի միացներ իր անձին վրայ ու գործոցը մէջ։ ու Կոնգուռները բանաստեղծներ չէն յանախ իրենց այս ու այն էջերուն մէջ, այլ՝ ինքն վիպականներ, քնարերգականներ, այնպէս որ Լամարտինի մէկ հատորին մէջ բերուած է գրելու, «Գաղափարը կ'ունենամ իմ Ցիշգրութեանս մէկ հատորը հրատարակելու Աւձակագի մը Բանասեղծութիւնը խորագրին տակ։» Դուք որ զձեզ տ'ինքան հանցող ցոյց կուտաք Կոնգուռներու տէրն ու արուեստին, ու ենթադրել կ'ուզէք տալ թէ խորապէս ուսումնասիրած էք զանոնք, էր չէք բարեհաճիր գանուելիչ մանրամասնաւած ուսումնասիրութիւն մը տալ մեզ անոնց մասին, ինչ որ չատ յարմար և ի դէպ պիտի ըլլար ձեր թարգմանութեան սկիզբը, զոր իբրեւ անանց հանճարին մէկ նմոյշը ուղղած էք հրապարակ հանել։ Բիչ մը միտիա կը գանեմ նաև ձեր այն կարծիքը թէ ո՛վ որ ֆրանսայի բնապաշտ դպրոցին տիրող ու հետեւող չէ՝ չէ՛ կարող հասկնալ նաև անանց լեզուն, անանց ֆրանսերէնը։ Ֆրանսայի զանազան գրական դպրոցները միևնոյն ֆրանսերէն լեզուն կը խօսին ու կը գրեն, և պարտաւոր են յարգել անոր հիմնական անքակտելի կանոնները, ու նոյն է ընդհանուր կերպով անանց բառարանը, այս մասին անանց տարբերութիւնը կայանալով աւելի կամ նուազ քանակով մը գործածութեան մէջ նախասիրուած հին կամ նորաձայն, դասական կամ ռամիկ, գրական կամ տարուեստական կամ տեղական բառերու։ Բայց այս արգելք մը չէ որ հիմնապէս ֆրանսերէն գիտցող մը կարենայ հասկնալ տ'ր և գրական դպրոցի վերաբերող հեղինակ մը։ Եթէ այդպէս չըլլայ, նոյն ինքն Ֆրանսային ինչպէս պիտի կրնար հասկնալ այլ և այլ գրական վարդապետութեանց վերաբերող մատենագիրները, ու հարկ կ'ըլլար որ ամէն դպրոց նախ զինքն հասկցող հատակութիւն մը պատրաստէր ու ընթերցողներու տամանափակ թուի մը ուղղուէր, տ'չ թէ բոլոր Ֆրանսայի, բոլոր ֆրանսագէտներուն։ Եթէ տ'ր և իբէ մարդու համար կարենայ խնդիր ըլլալ այս կամ այն հեղինակի լեզուն հասկնալու կարողութեան մասին, տակայն պէտք չէ որ ինդիր ըլլայ այդ անպիտի մէկու մը համար որ օտար լեզուով գործ մը իր բնիկ լեզուին վերածող կը ներկայանայ, վասն զի կանխաւ տ'ինչ տախած է զինք այդ վերածումն ընելու, եթէ ինքզինք կարող չէր զգար իր հեղինակը լիովին հասկընալու, ինչպէս նաեւ լիովին տէր ըլլալու իր բնիկ լեզուին՝ որոյ կողմանակին մէջ ձուլելու եւած է օտար մատենագրի մը գաղափարներն ու ոճը։ Հիմայ որ դժբախտաբար խնդիր կ'ըլլայ ձեր ձեռնհասութիւնն այդ մասին ու հրապարակի վրայ կը դատափետուի ձեր կոնգուռներու մէկ գործին («Դեռատի Միկիսբերը») հայերէն Թարգմանութիւնն, ու տարակուսի տակ կը դրուին անոր կատարեալ ճշդութիւնն ու հարազատութիւնը, ինչ կ'արժէ, խընդրեմ, տար ու անոր ֆրանսագիտութիւնը ու կոնգուռները հասկնալու կարողութիւնը խնդրոյ նիւթ ընել, այս ու այն անհանգիստ ընել, քննադատութեանց մատակարարութեան կասկածներ լղնալ, հարցումներ ու հարցապնդումներ ընել առանձինն ու հրապարակաւ, օդին մէջ օրախաղութեան հանդէս պարզել, մինչդեռ, ինչպէս գրած էի, չատ դիւրին է խնդիրը լուծել ու հակառակորդներն ըմբերանել հերքելով անանց առարկութիւններն ու ցոյց տալով բառի ու իմաստի անճըշդութիւններն, առանց փոյթ ընելու թէ քննադատին ֆրանսագիտութեան տաքիճանը տ'րքան է ու թէ այս օր չատագով է կոնգներ անոր հմտութեանը։ Պարզապէս տարօրէն կը գրանեմ ձեր վարմունքը, տիրեալ Մալիաս էֆէնտի։ Խնդիրը այս կամ այն անձին ֆրանսագիտութեան վրայ չէ, այլ նոյն իսկ ձեր, որ, Թարգմանուած գործ մը երեւան բերելով, պարտաւորեցուցած էք զձեզ ապացուցանելու ձեր ձեռնհասութիւնը և ցրելու այլոց տարակուսութիւնը այդ նկատմամբ։ Օ՜ն ուրեմն, փոխանակ դուք ինձ հրաւէր կարդալու որ հրապարակաւ հատատեմ ձեր հակառակորդին կարողութիւնը, դուք ըրէք զայդ ձեր մասին, պաշտպանելով ձեր գործն ու անոր պատիւը, որ ձեր պատիւն ալ է։ Դուք իսկ կ'ըսէք որ տակաւին անպատասխանի էք թողեր Եր. էֆ. Տ. Անդրէասեանի վերջին յօդուածը. ինչու՞ չէք ջնջեր զայն, չէք փչեր տանոր առարկութիւնները, չէք պատասխաներ անոր յանդգնութիւնները, և կը գտնանք ընդհանրապէս ըսելով որ ձեր Թարգմանութիւնն անսգիտ է, «չատ արժանաւոր ու լաւ օրինակելի է»։ Թէ «քիչեր ա՛նքան յաղողութեամբ պիտի կրնային ի գլուխ հանել զայն», Թէ կը գմայլիք դուք զայն կարդալով, և այլն։ Դուք ձեր վրայ տ'ղքան գմայլելատեն ինչու՞ տ'ինքան տրամարհամ ոչցով կը նայիք ձեր հակառակորդին. «նա ոգէտ մ'է, նա խելք մ'է» կը գոչէինձ։ Իրաւ խմբագիր ու հրապարակագիր չարդ տատնակ տարբերէք ի վեր, նա ալ հարիւրաւոր էջեր տարադրած է իրմէ հեղինակուած կամ մասնատնդ Թարգմանուած, ու օր մ'օրանց մէկը չէ՛ մատնանշած սխալներ անոր Թարգմանութեանց մէջ։ Ապացոյց մը չէ՞ այս իր հմտութեանն օտար լեզուներուն տրցմէ կը Թարգմանէ. Թողէ՛ք որ, իրաւ Թարգմանիչ, Թանկագին առաւելութիւն մ'ունի, այն է Թէ, գրաբարագէտ մ'ըլլալով, հինգսիին գիտէ իր մայրենի լեզուն։ Իսկ Թէ ձեր երկասիրութեան վրայ իր քննադատութեանց մէջ ու անանց դէմ ձեր պատասխաններուն մէջ ձեղմէ մ'վ աւելի կամ նուազ իրաւունք ունի, այդ մասին խօսելու պատեհը չէք ուզեր տալ ինձ, քանի որ կը յայտարարէք Թէ՝ ընաւ դիտաւորութիւն չունիք դիմելու իմ դատաստանիս կամ իրաւարարութեանս, ու զիս կը նկատէք «իրաւ partie, տ'չ Թէ իրաւ arbitre.»։ Շա՛տ լաւ, եւ տալ կը բաւականամ վերոյիշեալ փաստերով, այլապէս՝ իրաւարարութեան տեսնանին մէջ տանձգութիւն մը պիտի չէր գիտեր անվերջ յուսահատութիւններու մէջ խորասուզուիլ։ Բարոյականի և ուղղամտութեան մարմնացումն հրատարակուած այս մարդը՝ իր վրայ կը միացնէր այն ամէն առաքինութիւնները որոնք առատուրի մէջ յաղողութիւն և հարստութիւն կ'ապահովեն։

Սբբ Տավիթ Բուրնէմսէն քառասուն տարեկան հասակին մէջ կորնցուցած էր ամուսին, ուրկէ խորապէս զգածուած, քաշուած էր գործէ և հսկայ հարստութիւնը բաւական տեպելով, Նիւ Եորքի ամէնէն պատուաւոր թաղերէն մէկին մէջ գնած էր խիստ հոյակապ բնակարան մը, ուր կ'ապրէր իր միակ զաւկին՝ գեղանի Էլէնի հետ՝ ուրբ տարիէ է վեր։

Գեղանին Էլէն հազիւ տասնըութը տարեկան կար որ միակ ժառանգորդն էր հօր անապատ հարստութեան, ինչպէս նաեւ անոր կեանքի նպատակակէտն ու յոյսի կռատանը։

Բուրնէմսէններու բնակարանը Նիւ Եորքի հինգերորդ պողոտային վրայ կը գտնուէր, ուր միլիոնատէրներ միայն կը բնակին սովորաբար։ Շէնքը կառուցուած էր ճարտարապետական ամենանուրբ արուեստով, զոր հեռուէն դիտողներ հիացանչ կը մնային հոն տիրող արուեստին, ճոխութեան ու ճաշակին վրայ։ Պարտէզը մանաւանդ դրախտ կրնար կոչուիլ իր ամէն տեսակ ծաղիկներով, անխախտ բոյսերով ու ալ և ալ երկիրներէ բերուած չքնաղ ծառերով, որոնց մէջ երբ աշ ու ձախ երթեւեկէր գեղանին Էլէն, բոլոր անցորդները զայն կը դիտէին ոգեանքով։

Այսպէս մէկ կողմէն միլիոնները, միւս կողմէն բնութեան չնորհած անոր գեղեցկութիւնը ճշմարտապէս Նիւ Եորքի ամէնէն գեղեցիկ, ամէնէն հարուստ և ամէնէն բախտաւոր աղջիկը հաչկած էին զայն, զոր չճանչցող չը կար գրեթէ։ Գեղեցկութիւնը իր հանգուցեալ մօրմէն ժառանգած էր որ Ամերիկայի գեղեցիկներուն գեղեցիկը տիրոջսով ճանչցուած էր Նիւ Եորքի բարձր դասակարգին մէջ և հիմա ալ աղջիկը մօրը յաջորդելով գրեթէ պարծանքն էր դարձած հայ լայն տրահներուն։

Միս Էլէն տ'չ միայն արտաքին երեւոյթով գեղեցկութիւն մը կը փայլեցնէր, այլ և օժտուած էր հոգեկան բարձր զգացումներով ու վսեմ առաքինութիւններով որոնք ալ աւելի երկրպագելի կը հանդիսացնէին զինքը հարութեան համար։

Դեռատի աղջիկը միշտ զուարթ էր ու խնդաւէտ երեւ. իրեն դիմողներէն և ոչ մէկը յուսահատ կը վերադարձնէր. ամէն օր նոր նոր բարիքներ կը շնորհէր և հարուստներու չափ ալ աղքատներուն հետ հաղորդակցութեան մէջ էր որոնց միշտ կ'օգնէր վեհանձնութեամբ ու ծայրայեղ փափկանկատութեամբ։ Այս ամէն առաւելութիւններէն զատ օժտուած էր նաեւ անխախտ արիասրտութեամբ մը և բնաւ բանէ չէր վախնար։

Միս Էլէնը մօտէն կամ հեռուէն ճանչցող երիտասարդներուն իրենց անոր հետ ամուսնանալն էր. այս առթիւ հաղարաւորներ խնդրած էին անոր ձեռքը, որ փափկութեամբ մերժուած էր ամէնուն ալ։

Այս բոլոր թեկնածուներն ալ մերժելու համար զօրաւոր պատճառներ ունենալու էր Միս Էլէն որ իւրաքանչիւրին մասին մէկ մէկ առարկութիւն կը ցուցնէր ու ամէնքն ալ յուսահատ հոս կը դարձնէր։

Սբբ Տավիթ Բուրնէմսէն որ անքաւ ցաւերի տրով մը կը պաչաէր աղջիկը, բոլորովին ազատ ձգած էր զայն այս խնդրոյն մէջ և արգանած էր որ ուզած երիտասարդին հետ ամուսնանայ։

Գարնանը հայրը որ մը առաջ երկու նամակ ստացած էր որոնց երկուքն ալ Միս Էլէնի ձեռքը խնդրողներու կողմէ գրուած էին։ Առաջին նամակին պարունակութիւնը հետեւեալն էր։

Պարո՛ն,

Ամէն օր ձեր զաւկին՝ Միս Էլէնի հանդիպելու քախանի կ'արժանանամ Նիւ Եորքի մէջ։ Օրիորդին անսգիտ գեղեցկութիւնն ու հոգեկան վսեմ ձիրքերը սրտիս մէջ պաղատում մը ծնուցած են անոր հանդէպ, որուն ձեռքը պաշտօնապէս խնդրելու համար ձեր արտօնութեան կը սպասեմ։ Սա ալ աւելորդ չեմ սեպեր յայտարարել թէ տ'և է օժիտ չեմ պահանջեր Միս Էլէնէն։

ՇԷՅՄՍ ԿՈՒԻՊ

Երկրորդ նամակը հետեւեալն էր.

Պարո՛ն

Անբացատրելի տրով մը կը պաչաեմ Միս Էլէնը, որուն չեմ համարձակիր զգացումներս յայտնել՝ կը վախնամ որ անոր ձեռքը խնդրելու յանդգնութիւնս մերժումով մը պատժուի, ինչ որ անբուժելի վերք պիտի բանայ տրտիս մէջ։ Վերջապէս երկար ձգձգումներէ եւաք համարձակեցայ այս երկտող մատուցանել ձեզ. անձնական հարստութիւնս բաւական է համոզելու Թէ Միս Էլէնի օժիտը չէ որ կը հրապուրէ զիս, այլ այն չքնաղ ձիրքերն ու արժանիքները որոնց ներսի ու արտաքին մը եմ. վախնալով որ ձեր բարձր ներկայութեանը առանկ խոստովանութիւն մը ընել չի ներուիր ինձ, համարձակեցայ երկտողս ժամադրութիւն մը խնդրել։

ԴՐԻԳՈՐԻ ՇՕՐԹ

(Շարունակելի)

ԱՐՏԱՔԻՆ

Սիզիզգիայի Կայսրութիւնը

ՄԱՐՕՔԻ ԺՈՂՈՎԻՆ ԱՌԹԻՒ

«Տէյլի Թէլէկրաֆ»ի խմբագրականէն

Վերջապէս Ալժեզիրասի ժողովը պատասխանը և գոհացուցիչ կերպով լուծեց Մարօքի խնդիրը։ Մր. Բրեհաթ Ֆիլիպնի իր առածներու մէկ գրքին մէջ կ'ըսէ Թէ երբեք բաներ կան՝ որոնք երբ մտածենայ կը Թուին կը հեռանան, և երբ կը Թուին հեռանալ՝ կը մտածենան, և անկնմանեալ համարձակութեամբ մը կ'ըսէ Թէ այս երեք բաներն են «Կիները, Դիւանագէտները և Խնչասանները»։ Բայց խնդիրը լուծուելն առնելով, այս ժողովին մէջ ուր խաղաղութիւնը դիւանագիտական նաւակիներէն կը քաշուէր, Թէ՛ Գերմանիա և Թէ Ֆրանսա երկուքն ալ ձեռք բերուած արդիւնքին վրայ ուրախ ըլլալու պատճառներ ունին։ Գերմանիոյ ծայրայեղ մտահոգութիւնները Թէ Ֆրանսա կրնայ Մարօքը իրեն մենաշնորհ ընել անտեսական գեանին վրայ, փարատեցան որուան երաշխաւորութիւններով, զորս Ֆրանսա արձանագրեց և կրկնեց Թէ Մարօքը բաց պիտի մնայ բոլոր Տերութեանց առուտրական ձեռնարկութիւններուն առջեւ։ Ֆրանսա միւս կողմէ ժողովին միջոցաւ ապահովացուց զանազան դիտաւորութիւններու դէմ, որոնց նպատակն էր մնասել իր գերակշիռ ազդեցութեան՝ Մարօքի անտեսական և ռազմական զարգացման մէջ։ Ֆրանսա որով ազատեց Սպանիայի գործակցութիւնը, որ կը ձգտի նուազեցնել միւսներուն նախանձը։ Արդարեւ ազատի, նոյնիսկ անհաւատալի իրողութիւն մը պիտի ըլլար, եթէ Եւրոպա պատերազմի մը մէջ խարսուզուէր Մարօքի պատճառաւ։ Դժուարութեան մէջ Մեծին Բրիտանիոյ չունը կրնաւ նպատակ միայն ունէր։ Նախ՝ խրատչէ կը փափաքէր խաղաղութիւնը պահպանել, և երկրորդ՝ դիւանագիտական գործիներով, և Ֆրանսայի մասին իր սրտագին համակրութեամբ ու բարեկամութեամբ պարտաւորուած էր ուժ տալ իր բարեկամին անոր բանաւոր բոլոր իրաւունքներուն պաշտպանութեան համար։ Ժողովը բոլորովին անարժէք չեղաւ իր անմիջական խնդիրներէն դուրս ալ։ Միջազգային նախանձութեան ամիսները ի՛նչ որ ալ ըլլան, բոլոր եւրոպական արքունիքներուն և նախարարութեանց մէջ տիրող ներքին խօսքի կամ գրութեան մէջ, ուր հարկ է որ բառ մը իւր այլ և այլ նշանակութեանց մէկոյն առնուած ըլլայ։ Հոս aspiration բառին ծնում և բղձանք նշանակութիւնները միանգամայն առնուած են, ուր մէկ բառը երկուքի փոխարկուեր ու մէկ իմաստը միւսը ծներ է. գրականութեան մէջ արդարեւ անլուր երեւոյթ. պէտք էր թարգմանել՝ «մեր անձին մէկ ըղձանքէ փափաքը մեզմէ դուրս ելնելու»։ Նոյն էջին մէջ փոխանակ ըսելու «ցաւին դառնութիւնները (amertumes)» «անոր (ցաւին) վշտերը» ըսուած է, որով «ցաւին ցաւերը» ըսուելու պէտ եղած է։ Բնագրին լոկ matière բառը «մարմնական նիւթ» թարգմանուած է, ճիւրը ի՛նքնին չէ՞ բաւեր ու լաւագոյն չէ՞ր թարգմաներ բուն իմաստը։ Dégagement բառին հոն կը բաւէր լոկ արձակում ըսել փոխանակ «հոգեկան ուսերդ թօթափում» բառերու չարքին որ թերեւս բնագրին ըսել ուզածը չէր։ «Խօսքս դարձեալ ցաւին վրայ իր ան չարիքը՝ որ մեզմէ կը վանէ հարթութիւնը» խօսքին մէջ չարիքը բառը ուղղական մնալով՝ կը թուի նոյնանալ ենթակային, այսինքն հիւանդին հետ, մինչդեռ յարաբերութեան մէջ է ցաւին վրային հետ ու քերականօրէն պարէր համաձայնիլ անոր հետ, ինչպէս ֆրանսերէնն է, «Elle parla encore de la souffrance comme du mal qui nous ôte l'orgueil». — Կը կարծեմ Թէ կը բաւէ։

Ռ. Ց. ՊԷՐՊԷՐԵԱՆ

ԱՅՍՕՐ, ԱՅՍՕՐ
ՀՈՎԱՆՈՅԻ ՄԸ ՍԻՐՈՒՆ
ԱՇԽԱՐՀԻ ՇՐՋԱՆԸ

Մեր նոր Թերթօնը որ երկրորդ մասն է Լավառէտի ուղեւորութեան, բոլորովին անլսած վէպ մըն է, կատարուած՝
ՋՈՐՍ ՄԻԼԻՈՆ ՖՐԱՆՔԻ
գրաւով մը։

Լավառէտը կարդացողներ ընկան է որ անոր մրցակիցն ալ կարդան, քանի որ չորս միլիոնոց գրաւի մը մասնելու չի քաշուիր ամերիկացի ուղեւորը։ Իսկ Լավառէտը չկարդացողներուն համար ալ նոր վէպ մըն է անլսած հինէն և կարելի է ըսել Թէ ամէնէն չանեկանը, հետաքրքրաշարժը և զրօսալին է

ՀՈՎԱՆՈՅԻ ՄԸ ՍԻՐՈՒՆ
ԱՇԽԱՐՀԻ ՇՐՋԱՆԸ

«ՄԱՆԶՈՒՄԷ»Ի ԹԵՐԹՕՆԸ 1

ԶՈՒԱՐՃԱԼԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆ
ԱՇԽԱՐՀԻ ՇՐՋԱՆԸ
ՀՈՎԱՆՈՅԻ ՄԸ ՍԻՐՈՒՆ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Ա.

Ժամը դեռ նոր տասը զարկած էր բան եւրպացւոց։

Սբբ Տավիթ Բուրնէմսէն համակ սեւեր հագուած, վիզը բարձր վզնոց մը դրած ու սպիտակ փղկապ մը անցուցած, լուրջ ու մտածկոտ դէմքով մատաշխատութեան սենեակէն ներս, ուր դրասեղանին առջեւ անցնելով նստաւ կաչեղտա, լայն ու չրջուն թիկնաթոռին վրայ։

Հինգ վայրկեան անշարժ մնաց իր մտածումներուն մէջ, եւաքը ելեքտրական կոճակի մը վրայ ճնշեց մատովը ու կրկին ընկղմեցաւ խորը՝ մտասանջութիւններուն։

Բացայայտ էր որ այս մարդը անպատճառ մէկու մը կ'սպասէր, աչքերը դրան յառած էին և անհամբերութեան շարժումներ կը նշմարուէին դէմքին վրայ։

Բիչ եւաքը սենեակէն ներս մտաւ երկայնահասակ մարդ մը որուն պեխերն ու մօրուքը ածիլուած էին։ Նոր եկողը կատարեալ յարգանքով խոնարհեցաւ ու դրան քով կանգ առաւ՝ պատկառանքով։

Սբբ Տավիթ ակնարկ մը ուղղելով անոր,

—Ի՞նչ լուր Գո՛պ, ըսաւ։

—Դուրսը ձեր հրամանին կ'սպասեն տէր իմ, պատասխանից մնալու մարդը, որ Սբբ Տավիթ ծառան էր։

—Այո՛ յարեց Սբբ Տավիթ գլուխը երերցնելով, վատահ էի անանց գալուն, ըսէ՛ք, թող ներս հրամմեն։

Սպասաւորը Գոպ մինչեւ դեռեւները ծռելով դուրս ելաւ։

Սբբ Տավիթ Բուրնէմսէն՝ բաւական տարիքոտ, կնան ու կլոր, գիրուկ կազմուածքով, զուարթ բնաւորութեամբ մէկն էր։ տղէրեկ մօրուքը՝ Ցավաւսիի ձեւով երկու կողմէն երկընցուցած և ծնօտը ածիլած էր, ինչ որ կը ցուցնէր թէ կատարեալ ամերիկացի մըն է։

Միշտ զուարթ, միշտ չենչող բնաւորութիւն մը ունէր. օն է տոթիւ

ծաղիկներով, անխախտ բոյսերով ու ալ և ալ երկիրներէ բերուած չքնաղ ծառերով, որոնց մէջ երբ աշ ու ձախ երթեւեկէր գեղանին Էլէն, բոլոր անցորդները զայն կը դիտէին ոգեանքով։

Այսպէս մէկ կողմէն միլիոնները, միւս կողմէն բնութեան չնորհած անոր գեղեցկութիւնը ճշմարտապէս Նիւ Եորքի ամէնէն գեղեցիկ, ամէնէն հարուստ և ամէնէն բախտաւոր աղջիկը հաչկած էին զայն, զոր չճանչցող չը կար գրեթէ։ Գեղեցկութիւնը իր հանգուցեալ մօրմէն ժառանգած էր որ Ամերիկայի գեղեցիկներուն գեղեցիկը տիրոջսով ճանչցուած էր Նիւ Եորքի բարձր դասակարգին մէջ և հիմա ալ աղջիկը մօրը յաջորդելով գրեթէ պարծանքն էր դարձած հայ լայն տրահներուն։

Միս Էլէն տ'չ միայն արտաքին երեւոյթով գեղեցկութիւն մը կը փայլեցնէր, այլ և օժտուած էր հոգեկան բարձր զգացումներով ու վսեմ առաքինութիւններով որոնք ալ աւելի երկրպագելի կը հանդիսացնէին զինքը հարութեան համար։

Դեռատի աղջիկը միշտ զուարթ էր ու խնդաւէտ երեւ. իրեն դիմողներէն և ոչ մէկը յուսահատ կը վերադարձնէր. ամէն օր նոր նոր բարիքներ կը շնորհէր և հարուստներու չափ ալ աղքատներուն հետ հաղորդակցութեան մէջ էր որոնց միշտ կ'օգնէր վեհանձնութեամբ ու ծայրայեղ փափկանկատութեամբ։ Այս ամէն առաւելութիւններէն զատ օժտուած էր նաեւ անխախտ արիասրտութեամբ մը և բնաւ բանէ չէր վախնար։

Միս Էլէնը մօտէն կամ հեռուէն ճանչցող երիտասարդներուն իրենց անոր հետ ամուսնանալն էր. այս առթիւ հաղարաւորներ խնդրած էին անոր ձեռքը, որ փափկութեամբ մերժուած էր ամէնուն ալ։

Այս բոլոր թեկնածուներն ալ մերժելու համար զօրաւոր պատճառներ ունենալու էր Միս Էլէն որ իւրաքանչիւրին մասին մէկ մէկ առարկութիւն կը ցուցնէր ու ամէնքն ալ յուսահատ հոս կը դարձնէր։

Սբբ Տավիթ Բուրնէմսէն որ անքաւ ցաւերի տրով մը կը պաչաէր աղջիկը, բոլորովին ազատ ձգած էր զայն այս խնդրոյն մէջ և արգանած էր որ ուզած երիտասարդին հետ ամուսնանայ։

Գարնանը հայրը որ մը առաջ երկու նամակ ստացած էր որոնց երկուքն ալ Միս Էլէնի ձեռքը խնդրողներու կողմէ գրուած էին։ Առաջին նամակին պարունակութիւնը հետեւեալն էր։

Պարո՛ն,

Ամէն օր ձեր զաւկին՝ Միս Էլէնի հանդիպելու քախանի կ'արժանանամ Նիւ Եորքի մէջ։ Օրիորդին անսգիտ գեղեցկութիւնն ու հոգեկան վսեմ ձիրքերը սրտիս մէջ պաղատում մը ծնուցած են անոր հանդէպ, որուն ձեռքը պաշտօնապէս խնդրելու համար ձեր արտօնութեան կը սպասեմ։ Սա ալ աւելորդ չեմ սեպեր յայտարարել Թէ տ'և է օժիտ չեմ պահանջեր Միս Էլէնէն։

ՇԷՅՄՍ ԿՈՒԻՊ

Երկրորդ նամակը հետեւեալն էր.

Պարո՛ն

Անբացատրելի տրով մը կը պաչաեմ Միս Էլէնը, որուն չեմ համարձակիր զգացումներս յայտնել՝ կը վախնամ որ անոր ձեռքը խնդրելու յանդգնութիւնս մերժումով մը պատժուի, ինչ որ անբուժելի վերք պիտի բանայ տրտիս մէջ։ Վերջապէս երկար ձգձգումներէ եւաք համարձակեցայ այս երկտող մատուցանել ձեզ. անձնական հարստութիւնս բաւական է համոզելու Թէ Միս Էլէնի օժիտը չէ որ կը հրապուրէ զիս, այլ այն չքնաղ ձիրքերն ու արժանիքները որոնց ներսի ու արտաքին մը եմ. վախնալով որ ձեր բարձր ներկայութեանը առանկ խոստովանութիւն մը ընել չի ներուիր ինձ, համարձակեցայ երկտողս ժամադրութիւն մը խնդրել։

ԴՐԻԳՈՐԻ ՇՕՐԹ

(Շարունակելի)

ղղացումն է գրելիք տենդօտ բաղձանք մը խաղաղութիւնը պահպանելու։ Ֆերանա և Գերմանիա, թէեւ իրենց ներկայացուցիչները յանախ դիւանագիտական խիստ պայքարի բռնուեցան, երբեք արամագրութիւն մը ցոյց չուտին դիմամբ պատերազմ սերմանելու։

Ալժիրիայի չփոթ համայնապատկերին գեղացուցիչ վերջին երեւոյթը խաղաղութեան համար յուսալից է, և կը նուազեցնէ Տէրութեանց նոր հակադրութեանց առաջ բերած արդիւնքը։ Ուստի հասատակ թէ Մ. Արեւելքի մէջ ո՛չ իր նաւային ու զինուորական ձախողուածները, ոչ իր անմտական դժուարութիւնները բնաւ պակասեցուցած չեն իր բարեկամութիւնը Ֆրանսայի հետ։ Անգլիա-Ֆրանսական համաձայնութիւնը խիստ փորձութեան մը ենթարկուեցաւ, և չվիպեցաւ։ Իտալիա բավանդակ աշխարհի հանդիսաց թէ, Սրբոյն Զինակցութեան հուսարիմ մնալով հանդերձ, բնաւ դիտաւորութիւն չունի զայն իբրեւ պարտաւորիչ զէնք մը գործածելու դաշնի մը դէմ, որուն հետ հիմա մտերմացած է։ Այսու հանդերձ, Ալժեզիրասի Ժողովին ամէնէն նշանակալից երեւոյթն է Միացեալ Նահանգաց ներկայացուցիչին կատարած դերը։ Մր. Հուսթի ստանձնած դերը միայն եղաւ խաղաղարարի և հաշտարարի դերը, Ժողովին վիճաղղական առանցքը եղաւ։ Եւրոպա պարտական է Ամերիկայի ներկայացուցիչին։ Հակառակ Մրնրօէի վարդապետութեան, Միացեալ Նահանգները առուտրական և ռազմական շահեր ունին Եւրոպայի մէջ, և ուրախաւիթ երեւոյթ մըն է որ Մարօքի միջազգային ժողովին մէջ անոր երեւոյթը ընդհանուր խաղաղութեան ա՛յս ասպիճան օգտակար եղաւ։

«Նայէ Ֆրայէ Բրեսէ»ի խմբագրականն

Բարիզի Թան օրաթերթը, որ մինչեւ ցարդ չափաւոր ընթացք մը ցոյց տուած չէր, հիմա խաղաղասէր լեզու մը կը գործածէ մարօքեան ռազմիկներու մէջ։ Գերմանիոյ և Ֆրանսայի միջեւ բարեխառնարար ի գլուխ ելած միաբանութեան վրայ։ Կը յայտնէ թէ ո՛չ յաղթող կայ ոչ յաղթուած։ Գերման վարչապետը Ալժեզիրասի ժողովին բացումին առաջ այս բանաձեւով սահմանած էր Գերմանիոյ դիրքը Մարօքի վիճակին մէջ, և Ռուվիէ Նոյն բանաձեւը կրկնեց Ֆրանսայի դիրքը սահմանելու համար։ Այս բանաձեւը գործածուեցաւ հաւասարապէս Ֆրանսական Դեղին Տետրակին և գերմանական Սպիտակ Տետրակին մէջ։ Այսօր սակայն այս բանաձեւը Թանձրացեալ պարունակութիւն մը ստացաւ, որովհետեւ այսօրուան (Մարտ 31) Ժողովին լիագումար նստին մէջ վերջնական և կատարեալ համաձայնութիւն մը գոյացաւ Ժողովին ենթակուած բոլոր խնդիրներուն վրայ։

Այսօր հետեւաբար Ժողովը գաւ իր իրական և գոհացուցիչ վախճանը, բայց տակաւին քանի մը օրեր պիտի անցնին մինչեւ որ առնագրութիւնները առաջարկուին և Բրօթօքոլը պատրաստուի։ Այսօր ճիշդ տեղն է ըսելու թէ վախճանն է գովելի։

Ալժեզիրասի Ժողովին գոհացուցիչ արդիւնքը կ'արդարացնէ տա՛յլոը թէ վերջին երկու տարուան մէջ միջազգային խաղաղութեան վրայ ծանր ազդանշաններ հնչող ամպը այսօրուընէ երկար ժամանակի համար հարիւրեն փարատած է։

ԿԱԼԼԷՅԻ ԱՄՈՒՆԱԼՈՒԹՈՒՄԸ.

— Տիկին Կալլէյ (Բօնթեան ա՛լա-քօնթի համալսարան գազ գրպարի կինը) ամուսնալուծում կը պահանջէ։ Մ. Սօնէ եւս նոյն օրինակ աղերսագիր մը տուած է Լա Մէրէլլիի մասին։ Հետաքրքրական զուգադիպութեամբ մը երկուքն ալ միեւնոյն ատեն հրատարակեցան դատարանէն, որ բան օրինի նախնական փարձերը պիտի քննէր զիրենք հաշտեցնելու համար։ Առաջին անգամ երեւան Տիկին Կալլէյ կապտա տարազով, գեղեցիկ գլխարկով, և նախասենեակին մէջ հանդարտօրէն նստաւ դէպքերուն ընթացքին ապասելով։ Կինը հարիւ տասը վարկեանն է ի վեր կը գանուէր հոն, և ահա դատարանին բարտաղը դուշեց.— «Ամա՛ Կալլէյ»։ Ֆէյնի բանտէն բերուած էր առաւօտուն, և կը մօտենար քառաքսանամեայ պանդոխի մը հսկողութեան տակ։ Կալլէյ խիստ ուժգնած էր, բայց միեւնոյն ատեն կ'աշխատեր ինքզինքը չարել։ Երբ իր կինը անոր անունը լսեց, իսկոյն ոտքի ելաւ ամբոխին, և գնաց դէպ ի դուռը, բայց յանկարծ եղաւ, որովհետեւ Կալլէյ արդէն ուրիշ սենեակ մը տարուած էր, որով կինը դարձաւ նորէն իր նստած տեղը ախուր դէմքով։ Բայց չառ չանցաւ դատաւորին պաշտօնատեղին կոչուեցաւ։

Դատաւորը հարցուց թէ կը պնդէր իր պաղերազարին վրայ։ Կինը պատասխանեց կարուկ այո՛ մը։ Ցետոյ մարդ զրկուեցաւ Կալլէյի համար։ «Շատ լաւ, ըսաւ Կալլէյ, պարտաւ եմ ներս գալու, բայց մինակ պէտք է ըլլամ։» — «Զէք կրնար, առարկեց քաղաքապետական պանդուղը, ձեր հսկողութիւնը ինձի յանձնուած է, և խիստ հրաման ունիմ վայրկեան մը մինակ չձգելու ձեզ։» — «Ազէկ, ուրեմն անհամաձայնութեան փարձին համար դատաւորին ներկայանալս կը մերժեմ։» Դատաւորը քիչ մըն ալ ապասեց, և որովհետեւ Կալլէյ չէր գար, ուրեմն ամբաստանման ձեւակերպութիւնը պիտի հետեւի իր սովորական ընթացքին։ Հետեւաբար դժբախտ կինը դատական պաշտօնեաներն մեկնեցաւ առանց տեսնելու իր ամուսինը, բայց դուրս ելած ատեն հանդիպեցաւ Մ. Սօնէի (Կալլէյի համանուն Լա Մէրէլլիի ամուսինը), և զայն ճանչնալով սկսաւ լալ։

Հիմա կարգը եկած էր որ Մ. Սօնէ մանէ դատաւորին պաշտօնատեղին։ Նկած էր իր փոստաբանին ընկերակցութեամբ, բայց մեր էր իր կինը։ Արձագանգը կը պատասխանէր մեր։ Ամբողջ երբանցքին մէջ Վալանթին Տոսպուր, Տիկին Սօնէ, ուրիշ անունով Լա Մէրէլլի կ'աղաղակէին բարապանները, բայց գեղանի տարտածը չէր պատասխաներ։ Երկար դադար մը, և որովհետեւ Տիկին Սօնէ չէր երեւեր, իր բացակայութիւնը ըստ օրինի այնպէս նկատուեցաւ թէ կը մերժէ հաշտութեան համար հաւանութիւնը։ Ուստի, այս պարագային ալ, ամբաստանման մը օրինական ձեւակերպութիւնները իրենց ճամբան պիտի հետեւին։

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹԻՒՆ ՁՕՐԱՎԱՐ ՍԹԷՕՍԷԼԻ.

— Լէմպերէի թերթ մը կը ծանուցանէ թէ զորավար Սթէօսէլի ձերբակալութիւնը կատարեալ իրողութիւն մըն է։ Սթէօսէլի դէմ քննութիւնը ապացուցած է թէ Բորթ Արթուրը Ճարանցիներուն անձնատուր ըլլար է երկու միլիոն բուպլ առնելով. բայց այս լուրը ստուգուած չէ։

ՁԱՑՏՆՈՒԹԻՒՆ ՄԸ ՌՈՒՍԵՐՃԱԲՈՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ. — Ռուս

Թերթը «Ցայտնութիւն մը» վերնագրով հետեւեալ տեղեկութիւնը կը հրատարակէ.— Սանտէրբուի ճակատամարտէն վերջ, որուն մէջ 14,000 Ռուսք սպանուեցան և վիրաւորուեցան, բոլորովին երեւան եկան ռուսական բանակին առողջապահական կարգադրութեանց ահաւոր թերութիւններ։ Վիրաւորները առանց օգնի դարմանի ողորմելի վիճակով մը գետին ինկած էին։ Հազար երկու հարիւր վիրաւոր դիւաւորներ իրենց զիրենք քաշելով տարին ճակատամարտի դաշտին միւս կողմը գտնուած Օրքոնիլօքայեա կայարանին քարափին վրայ, ուր 24 ժամէ աւելի ձիւնին վրայ մնացին։ Սակայն ցուրտկար։ Վիրաւորները գերմարդկային ջանքեր ըրին տաքնալու համար դանազան շարժումներ ընելով, բայց ի վերջոյ ուժաթափ եղան և հոգեր երկու հարիւր վիրաւորները սառելով մեռան։ Ո՛չ մէկը ողջ մնաց։ Առողջապահական ճիւղին պետ Սոլուցեւ տասը վրայ անձնասպան եղաւ։

Այս յայտնութիւնը ընդդէմ գնդապետ Ֆէտարով, որ դեռ անցեալները Բեթերսպուրգի վերադարձաւ Մանչուրիայէն։

ՁԱՑՆԱԳԻՐ ԳՈՐԾԻՔՈՎ ԽԱԲԷՈՒԹԻՒՆ.— ԴԻՐԱՀԱՒԱՆ ՊԱՌՈՆՈՒՀԻՆ.— Բասի (Ֆրանսա) մէջ կ'ապրի

ծերացած պառնուհի մը, որ թէեւ կիսրիկ հարստութիւն մը ունի, բայց Մառի անուն մէկ սպասուհի միայն կը պահէր։ Այս Մառին վերջերս փոխեց օգտակարի իր տիրուհիին դիւրանաւանութիւնէն, և ժամանակ մը յաջողեցաւ քանի մը ամսուան մէջ պառնուհիէն չորեքել 6,000 ֆրանկ։ Ասկի։ Մառին ըրած առաջին գործը եղաւ տուա ոգի մը մէջտեղ հանել։ Գիշեր մը վազեց պառնուհիին ննջասենեակը, ուր կը քնանար պառուը, և աղաղակեց.— «Ելի՛ր, Տիկի՛ն, մայրդ եկած է»։ — «Բայց մայրս մեռած է» ըսաւ պառուը։ — «Իր ոգին եկած է, ըսաւ Մառի, ընդունելութեան որոնն է, քեզ կ'սպասէ։» Պառնուհին ելաւ, չուտ մը հագուեցաւ, սրտի գնաց, ուր ոչ ոք տեսաւ։ «Մնրադրէ՛, Տիկի՛ն, և աղօթէ՛»։ ըսաւ Մառի, և պառնուհին հնազանդեցաւ։ Երբ ներմուծանդրէն ելաղօթեր։ Մառի փոքրիկ սենեակ մը գնաց, և տարբեր ձայն մը կեղծելով, «Ես քու մայրդ եմ, ըսաւ։ Մառի սպասուհիդ ամէն բան պիտի պատմէ այս մասին, մնիկա սուրբ աղջիկ մըն է, և միշտդ պիտի ըլլայ քու և Բասուայի Ս. Անտոնին միջեւ։» Ցետոյ ձայնը լռեց, և պառնուհին աղօթելէն ելնելով անկողին դնաց։ Սկիզբը առաւօտուն Մառի անոր պատմեց թէ ոչ միայն իր մայրը, այլ Բասուայի Ս. Անտոնը և թաւմ մը հրեշտակներ գիշերը ընդունելութեան որոնը եկած էին և պառնուհիին խորհուրդ տուած էին մարի ընել իր (Մառիի) խօսքերուն։ Արդ, Մառի խորհուրդ կուտար պառնուհիին որ իր գանձարանի ազգականները ժառանգութենէն զրկէ, և ամենքն ալ Մառին կտակէ չանուրու։

հիւանդանոց մը հիմնելու նպատակաւ։ Պառնուհին ինչպէս պարագայ խօսքերը, և մանաւանդ ուրախ եղաւ հիւանդանոցին վրայ, որովհետեւ չունէրը շատ կը սիրէր։

Պառնուհին նորէն տեսաւ իր մայրը, որ խորհուրդ կուտար իրեն՝ Բասուայի Ս. Անտոնին անունով խորան մը կանգնել։ Խորանը պիտի կանգնուէր Մառի սենեակին մէջ, ուր գանձանակ մըն ալ պէտք էր գտնուի նուէրներու համար։ Պառնուհին ամէն գիշեր այդ խորանին վրայ աղօթելէ վերջ 100 ֆրանց պանքնոթ մը պէտք էր ձգել գանձանակին մէջ։ Այս ամէնը կ'ըլլար և խորանի սպասուհին լաւ հունձք մը կը քաղէր։ Ասկէց զատ, պառնուհիին միակ կտակաւոր եղած էր։ Մառի համոզած էր խեղճ պառնուհին 60,000 ֆր. արժէքով արժեթղթեր զնեղել Ս. Անտոնի գանձանակին մէջ։ Այս ամէն խաբէութեանց արդիւնքը ո՛ւ եղաւ որ պառնուհին բոլորովին խելաթափ ըլլալով հարկ եղաւ հիւանդանոց դնել։ Ցետոյ իր ազգականները գործին մէջ մանելով դուրս հանեցին, և հակայուեցաւ որ խարդախ սպասուհին այս ձեւերը կը հանէր ձեռագիր գործիքի մը մէջէն, զոր ընդունելութեան որոնին վարագոյրներուն եւեր ծածկած էր։ Հարցաքննիչ դատաւորը կ'ուսումնասիրէ այս արուեստավոր դասին պարագաները։ Մառի փոստաբան բանած է և կը յայտարարէ թէ կատարելապէս իրաւունք ունէր ասանկ ստորագրեալ միջոցներով դրամ քաշելու իր տկարամիտ տանտիրուհիէն։

ՄԱՐԴ ՄՐԳԱՆ ԱՏԵՆ ԿՐՆԱԾ Ա. ՆՕԹԻ ԱՊՐԻԼ.— Բուսիէռի տասներեք

հանգամանքներուն քան օր հոդին տակը մնալէ վերջ հրաշալի ազատումը դարձեալ երեւան կը հանէ տա՛ն հարցումը, թէ ո՞րչափ ժամանակ մարդ կրնայ անօթի ապրիլ։ Վիեննացի առաջնակարգ բնագէտ մը այս հարցման տա՛լ կոնդակ պատասխանը կուտայ.— «Շատ երկար ժամանակ։» Անասունի վրայ կատարուած փորձերը այս հարցման հետ առնչութիւն չունին։ Ցայտնի է թէ անասունները շատ երկար ժամանակ կրնան անօթի մնալ, զոր օրինակ ամբողջ ձմեռը քնանալով անդրնդանասունները և ամրան մէջ թմրող սողունները։ Անօթի մնացող գործարանները նախ և առաջ իրենց ճարպը կը կորսնցնեն, յետոյ ակարութիւնը կը հասնի մկանունքներուն, ամէնէն քիչ ջիղերը կը մնասուին։ Անասուններուն վրայ նմանօրինակ փորձեր կատարող էրնոթ Գրիւքէ կը յայտարարէ թէ ղողին դրութեան այս սեղ ակարգուածին կախում ունի ժամանակի երկարութիւնը, որուն միջոցին անկառ մը կրնայ դիմադրել անսնաղողութեան մահուան։ Մարդու վրայ կատարուած փորձերէն կը հասկցուի թէ կարելի է անսնաղութեան դիմանալ 21էն մինչեւ 22 օր։ Տասնրուքը հոգիի վրայ փարձ կատարուած է։ Պէտք է դիտել տալ թէ ամէնէն աւելի մեկամաղնա մարդիկը կրնան անօթութեան դիմանալ, որովհետեւ անոնց մէջ կերակուրներու իւրացումը շատ դանդաղ կը կատարուի, ինչ որ արդէն տեսակ մը հիւանդութիւն է։ Մելամաղձաները հաչուէն դուրս հանելով, միջին հաշուով անսնաղութեան ժամանակը երկու շաբաթ է։ Ընդհանրապէս վեց մեկամաղնա կամ ուշային կազմուածքով մարդիկ գտնուած են, որոնք չուր միայն խմելով կրցած են անօթի մնալ մինչեւ 41 օր։

Անօթի մնացող կամ անբաւական չափով սնանող անհատներուն կեանքին պահպանութեան և հոմմատական քաջալերութեան համար անհրաժեշտ հետեւեալ պայմանները կը պահանջուին,— Մարմինի կատարեալ հանգիստ և ջերմութիւն, ա՛յն կերպով որ մարմնին արտադրած ջերմութիւնը կարելի եղածին չափ քիչ վատնուի։ Մելամաղձաներուն երկարաւոր անսնաղութեան իրական պատճառը անոնց մարմնոյն մեծ հանգիստն է. կարելի եղածին չափ քիչ նիւթ կը սպառեն։ Միւս կողմէ յայտնի է թէ անսնաղութիւնը շատ աւելի երկար կրնայ տեւել՝ օրքան քիչ ջերմութեան պէտք ունենայ անհատը, և ա՛նքան քիչ ջերմութեան պէտք կ'ունենայ օրքան քիչ սպառէ իր մարմնոյն ջերմութիւնը։ Այս իրողութիւնը բազմապատիկ փորձերով հաստատած է հիւանդանոցներուն մէջ։

Բժիշկները երբ անօթութիւն պատուիրեն հիւանդներուն, հոգ կը տանին որ անոնք երկար տեսն անկողնի մէջ հանգիստ պառկին, որովհետեւ երբ փորձեն անկողնէ դուրս ելնել, յանկարծ կը սկսին աւելի խիստ ներուիլ անօթութենէն և ակարութենէն։ Տղաքները չափահասներուն չափ չեն կրնար դիմանալ անսնաղութեան, որովհետեւ կերակուրներու իւրացումը արագ արագ տեղի կ'ունենայ անոնց մէջ։ Իպոկրատ ըսած է արդէն.— «Տղայք չափահասներէն քիչ կը դիմանան անօթութեան. էրկի մարդիկ կիներէն քիչ, և ծերերը երկուքէն ալ աւելի երկար ժամանակ կը դիմանան։ Բայց վերջիններուն համար բացարձակ չենք կրնար ըսել նոյն բանը, որովհետեւ մնացեալ զրկուած ակարակազմ ծերերը համեմատաբար դանուելս կը մեռնին»։

Ժիւլ Վէան և Բօ կը պատմեն թէ նուաստները երկար ատեն չեն կրնար անսնաղ մնալ, և արդէն կանուխէն մարդկերի համար շատ նեղ անօթութիւնը ծանր է, մանաւանդ օդին դէպ շութիւններուն ենթարկուած են միշտ, և չատ ջերմութիւն կը սպառեն։

Գալոյ ֆրանսայի հանքագործներուն, յայտնի է թէ անօթի քիչ շատ սնունդ մը ունեցան, ի մէջ այլոց վարակ կերան։ Սնունդներուն համաճարակներու ատեն, ինչպէս դիտել կուտայ Վիրխով, մարդիկ կը բաւականանան մամուռով, ծառի կեղեւով և նոյնիսկ հողով։

Մարդ կրնայ հետեւաբար կարելի եղածին չափ քիչ աշխատելով և կարելի եղածին չափ քիչ ջերմութիւն կորսնցնելով երեքէն չորս շաբաթ, նոյնիսկ աւելի երկար ատեն անօթի մնալ։ Բուսիէռի տասը փորձը ցոյց տուաւ թէ երեք-չորս շաբաթը պէտք չէ անցընել մարդկային կեանք ազատելու համար։

ՔՐՈՆԻԿ

ՖՐԱՆՍԱԿԱՆ դեսպան Մ. Բանոթան երէկ ընկերակցութեամբ դեսպանատան թարգմաններէն միայն, Գաարիրաքան գնաց և փութադարձ ոյցելութիւն տուաւ Ս. Պաարիրաք հօր, որ ինչպէս գրեցինք անցեալ օր, Ֆրանսական դեսպանատունը երթալով, դեսպանուհիին մահուան առթիւ ցաւակցութիւն յայտնած էր։ Մ. Բանոթան մեկնելէ առաջ Ս. Պաարիրաք հօր ընկերակցութեամբ այցելեց Մայր Եկեղեցի ուաղ առաւոտ և եկեղեցիին շէնքին այլ և այլ մասերուն վրայ հարցումներ ուղղեց, որոնց պատասխանեց Ն. Սրբազնութիւն։

ՈՒՍՈՒՑՉԱՑ Օգնութեան Մնաւակի Հոգաբարձութիւնը երէկ նիստ դուժարկեց առանձնասենեակի մը մէջ Ռ. Է. Գէրպէրեանի։ Գանձապետ Գնանեան Սարգիս է. Հոգաբարձութեան ներկայացուցիչ Մնաւակին հիմնարկութենէն 1901է մինչեւ 1905 մասնակցարարութեան ամփոփ մէկ վիճակագրութիւն պատերը։ Հոգաբարձութիւնը աչքէ անցնելէ վերջ այդ հաշիւները, որոնց բացատրական տեղեկագրով մը մասուցանել Ս. Պաարիրաք Հօր։ Հոգաբարձութիւնը յետոյ խորհրդակցութիւն կատարեց մկրտութեան առթիւ բարեսէր ազգայիններէն նուէր մը ստանալու դրութեան վրայ, ինչպէս որ Ազգ. Հիւանդանոցը և Գալֆեան Որբանոցը ունին հարստութիւն, յաղթարկաւորութեան և այլ պարագաներու առթիւ։ Որոշուեցաւ պատրաստել տալ շնորհակալ գրութիւն, որպէս զի այն բարեսէր ազգայինը որ իր զաւկին մկրտութեան առթիւ նուէր մը տայ ի նպաստ Ուսուցչաց Օգնութեան Մնաւակին, Հոգաբարձութիւնը այդ գրութիւնն հատ մը ղրկէ, որ միեւնոյն ատեն պիտի ծառայէ իրեւ ընկալագիր։

Ս. ՊԱՏՐԻԱՐՔԸ առջի իրիկուն Սկիւտար անցնելով գիշերեց Սարգիսեանց բնակարանը և երէկ առաւ Ս. Կարապետ եկեղեցին իջնելով նախադռնից առաւօտեան ժամերգութեանց։ Արեւագալի արարողութիւններէն վերջ Ն. Սրբազնութիւն բեմ ելաւ և քարոզ ասելով «Վայ ձեզ դպրաց և փարիսեցւոց կնդեմուրաց» խօսքը, ըսաւ թէ Փարիսեցիները և եկեղեցիները, ինքզինքին ճշդասոցն և պարտաճանաչ ցոյց կուտային զանազան պարագաներու մէջ, մինչդեռ ուրիշ շատ մը բաներու մէջ անճշդապահ և պարտազանց կը գտնուէին։ Քրիստոս վա՛յ, կը հարցայ անոնց ըսելով թէ կատարած այդ ջնջին պարտաւորութիւնները բնաւ նշանակութիւն չունին բաղդատմամբ այն ծանր պարտաւորութեանց և անճշդապահութեանց, որոնք ձեր բարոյական արժանիքը կը քայքայեն, ձեր ներքին մարդը կ'ապականեն և եկեղեցոյ ու փարիսեցի պտղոյ կուտան ձեզի։ Ասելի լաւ է որ, կ'ըսէ Քրիստոս, դիտնաք ձեր հաւատոյ զգաստութիւնը պահել, ձեր գործերուն ճշմարիտ և բարոյական ուղղութիւն մը տալ անկեղծ հաւատքով։ Երբ բարի, հաւատացեալ, ողորմասէր ու առաքինի ըլլաք, այն ատեն աւելի հմտաւած պիտի ըլլաք ձեր այդ արտաքին ճշդապահութիւնը և պարտաճանաչութիւնը, զի կ'ըսէ Տէրն մեր, զոյս արժան էր առնել և զդն չի թողուլ։ Մի ոնքաք ձեր պարտաւորութեան կատարման համար, բայց աւելի հպարտացէք ձեր զորաւոր հաւատքին, ողորմասիրութեան ու առաքինութեան համար։ Ն. Սրբազնութիւն Մեծ-Պահոց նշանակութիւնը բացատրելէ յետոյ, յորդորեց ժողովուրդը որպէս զի պաշխարէ և պարտաւորի յառաջիկայ Ս. Զատկի առթիւ արժանանալու Ս. Մարմնոյն և Արեան Քրիստոսի։ Արարողութիւններէն ետք Ս. Պաարիրաքը դարձեալ Սուրբ Նազարեանց գնաց, ուր վայելուչ ընդունելութիւն մը եղաւ և հոն ճաշելէ ետք, դարձաւ Պաարիրաքարան։

ԱՑ - ՍԹԷՖԱՆՈՅԻ եկեղեցիին Տ. Խաչէ քհ. Քիւրքճեանը, որ երեք տարիէ ի վեր կը քահանայագործէր, երէկ վախճանեցաւ 55 տարեկան հասակի մէջ, ծնած ըլլալով 1851ին։ Հանգուցեալը ձեռնադրուած էր 1890ին Պիզայի եկեղեցիին վրայ, ինքը ըլլալով քնիկ Մարաշցի։ Ս. Պատարագ Հոր հրամանաւ այսօր տեղի կ'ունենայ օծման և յուղարկաւորութեան արարողութիւնը, նախագահութեամբ Տ. Մովսէս եպիսկ. Կեօմրիւճեանի և մասնակցութեամբ Տ. Բարգէն, Ցարդարոս, Վարդան և Եղիշա վարդապետներու և քահանաներու, Այ-Սթէֆանոյի Ս. Սահմանման եկեղեցիին մէջ։

ԱՐՄԱՇՈՒ Դպրեվանքին ներքին տեսուչ Տ. Մեսրոպ վրդ. և նորընծայ Տ. Շնորհ վրդ. և երկու տարեւոր աղուները այս շաբաթ վանք պիտի վերադառնան, իսկ միւս երկու տարեւորները Զատկին տեսներու առթիւ պիտի պաշտօնավարեն Ս. Երրորդութիւն եկեղեցիին մէջ։

ԵՐԶՆԿԱՑԻ կեդրոնական վարժարանին Հոգաբարձութիւնը ցնորհակալութիւն կը յայտնէ Մկրտիչ էֆ. Ալթունեանի և եղբարց, որոնք հինգ օսմ. ոսկիի նպաստ մը զրկած են նոյն վարժարանին։

ԱԶԳ.— Թաղական Խորհուրդը պատիւ ունի ծանուցանել թէ Գերաչնորհ Տ. Բարթողիմէոս Ս. Արքեպ. Զմիւռնիոյ, յառաջիկայ կիրակէ Մարտ 26 Մաղեալարդի առաւօտ հանդերձեալ է հանդիսաւոր Ս. Պատարագ մատուցանել, Ս. Եկեղեցւոյս վերաշինութեան արտադրանին և վերաշինող Սեմ. Զենոբ պէյ Մէրսէրճեանի կենդանեաց բարօրութեան և ննջեցելոց հոգւոց համար։ Սկզբնաւորութիւնն ժամերգութեան՝ թ ժամ 12, Ս. Պատարագի թ ժամ 2½։

(Կնիք Ֆերի-գիւղի Թաղ. խորհուրդին)

ԱԶԳԱՑԻՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՑ. — Հոգաբարձութիւնը շնորհակալութեամբ կը ծանուցանէ թէ՝ անցեալ Փետրվար ամսոյ մէջ հետեւեալ նուիրատուութիւնները եղած են Հիւանդանոցին։ Նյատաճեան եղբայրց, վաճառատան գանձանակէն 2161 ½ դրուշ, Հանրային Պարտուց Վարչութեան խնայողական անուանէն 1080, Կարապետ Գալոյեան (Խարիէ) 540, Սողոմոն Կիւլէկեան ի Թիւրպոյի ձեռամբ Թոմաս Գարագաշեանի 216, Մինրան Թէքէեան ի Մարսէյլ 198½, Գանիա Էրէյլի Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ չրջագայած պնակի հասոյթ 116, Լեւոն Տէմիրճիպաշեան, Տիկին Մարիամ Գիւլիճեան, Օր. Սիրանոյշ Սարգիսեան, Ալիքսան Սագայեան, Արամ Ն. Գարակէօզեան, Զարեհ Ա. Խորասանճեան, Գրիգոր Հաճի Ցակոբեան Աֆիոն Գարահիսար 108ական, Ցարութիւն Սամանճեան վասն հոգւոյ իր հանգուցեալ մօր 100, Ցարութիւն Ադամեան՝ ի Բիւլիք Գէյ Ա. Գ. Հիսարի 66, Պոգոսիկ Սագաեան, Տ. Յովհաննէս քահանայ Եանպաղեան, Մինրան Գնաճեան 60ական, Ցարութիւն Մոսուլեան 54, Ոսկերիչ արհեստաւորաց նշանաքի փոխարէն ի նպաստ Հիւանդանոցի հանգանակեալ 42, Տիգրան պէյ Ամճիան 40, Վեսմ. Բօպէր էֆ. Եազճեան, Ցարութիւն Կիրակոսեան, Թէոփիլոս Ներկարարեան (Արմաշ, Մուրատ Այվազեան, Օնիկ Խաչիկեան Սիվրիհիսար, Բարեսէր սմն 20ական, Բարեսէր սմն 10, Մատթէոս Պոզիկեան 7, Ընդ. գումար 6929 դրուշ։ Փետրվար ամսոյ մէջ սիկառի թուղթի հասոյթը եղած է 3300 դրուշ։ Ամսոյս Առաջն. Տեղապահ Սահակ վրդ. Օտարաչանի նախաձեռնութեամբ տեղւոյն բարեսէր ազգայիներէն հանգանակեալ 5 պարկ (443 քուշ) չոր սալոր, 1 պարկ (60 քուշ) չոր պտիտ և 1 պարկ (45 քուշ) չոր քայսը։ Տրապիզանի առաջնորդական փոխանորդ Տ. Բարթողիմէոս քահանայի միջոցաւ տեղւոյն բարեսէր ժողովրդէն հանգանակեալ 9 պարկ (650 քուշ) չոր լուբիա, Տէր և Տիկին Իրանոսեան 14 քուշ չոր քարեղէն, Մաքրի Գիւղի Տառեան Ադգ. վարժարանի երկուս առանձք 2 ոչխար (27 քուշ), Բարեսէր Ոմն 1 ոչխար, Ոիրէսաէս Ցակոբեան 10 քուշ ապանաք։

— Հոգաբարձութիւնը շնորհակալութիւն կը յայտնէ ասիրիկ արհեստաւորաց որոնք իրենց բարի ասիրութեան հանձանն Հիւանդանոց այցելելով անձնուիրաբար անելի և ասիրած են Հիւանդանոցին պատապարելները և որոնք են՝ Տեարք Թորգարուէն՝ Գարեգին Թագալեան, Պանէ Գարբուէն՝ Սեփան Թաբեան, Գալի Բայաչէն՝ Արմենակ, Բարմաք Գարուէն՝ Մանասեի Ցակոբ Խրիմեան, Բէրալէն՝ Գարեգին Ց. Քիւրեան, Պալաթէն Գէորգ Թորճեան, Սամաթիայէն՝ Համբար Հայէպլեան և Համբար Ցարութիւնեան։

— Հանգուցեալ Հաճի Ցարութիւն Սաղրեանի յուղարկաւորութեան առթիւ փոխան ծաղկեպսակի հետեւեալ նուիրատուութիւնները եղած են Հիւանդանոցին.— Այրի Տիկին Ովանէս Սաղրեան և զաւակներ 216, Տէր և Տիկին Ցակոբ Էպէեան 108, Տէր և Տիկին Աւետիս Իսրէնեան 108, Տիկին Զանազան Գ. Գալուճեան 54, Սարգիս Քէչէրեան 60 դրուշ։— Վառնա հանգուցեալ Տիկին Սոֆիկ Ցովսեփեանի յուղարկաւորութեան առթիւ փոխան ծաղկեպսակի հետեւեալ նուիրատուութիւնները եղած են։ Տէր և Տիկին Ցարութիւն Հալանեան, Տէր և Տիկին Ցակոբ Էսեան և Լ. ու Հ. Էսեան եղբարք 108ական դրուշ։

ԾԱՆՈՒՑՈՒՄԻ ՏԵՐՈՒՐՈՒՆ

Ամէն անանձ որ ծանուցում մը կամ յայտարարութիւն մը կը դրկեն թերթիս պէտք է որ օրինական Թղթադրոյմը փակցնեն տակը, առանց փալի ծանուցում չի հրատարակուիր բարձակապէս։

ԳԱՍԻՄԻ ԱՅԽԱՐՀԱԲԱՐ ՆԱՐԵԿԸ

Ս. Գրիգոր Նարեկացիի այս հոգեշունչ մատենին օրուն ամբողջութիւնը գրաբար բնագիրէն հայկնալի ու մատչելի ոճաթարգմանի մը թարգմանած է Գասիմ, Մեծ Պոլսի առթիւ կը յանձնարարուի ամէն Հայ քրիստոնէի որ գիտէ վայելել զգալ հոգեկան հաճոյքներով։ Կը ծախուի Մանգուսէի Խրմբագրատունը մէկ արծաթ մէճիտ գինով, գաւառներէ փոստի ծախք չի պահանջուիր. տարատանման համար 4.50 ֆր.։ 3—10

ՐԷՄԱՏ

ԹԷՎՃԻՀԱՔ

Էտիրնէ բօթա վէ Թէլէկրաֆ միւ. ֆէթթիլիկիսէ Սրվաղ բօթա վէ Թէլէկրաֆ մի ֆէթթիլի իղղէրլալ. Հիւսէյին Հիւսնի էֆէնտի թանի պուլբուլմուշ ուր։

ՄԻՏԱԼԻԱ

Շուլայի Տէվլէթ մալիյէ մարիէսի ազատանան սատէրլալ Մաւրօ Գորատօ էֆէնտի հաղրէթլէրինէ Ալթան Լիմոգաթ միտալիսը ինան պուլբուլմուշ ուր։

ՆԵՐՔԻՆ

ԿԱՑՍ. ԿՈՂՈՒՆՔ.— Ամէն իրիկուն Գալոյ իտալական դեսպան Էմբէրիալի մարքիզին ի պատիւ հանդիսարոյթ մը տուեցաւ կայս. Գալատին մէջ։ Կայս. այս կոչունքին մասնակցելու պատիւը ունեցան նաեւ Բարձր. Մեծ-Դպրքսը, դատական գործոց Նախարարը, Պէտական Խորհուրդի Նախագահը, Արտաքին և Ներքին գործոց, Ծովային, Էշգաֆի, առեւտրական և հանրօգուտ շինութեանց, Երկրագործական, ռազմական, հանքերու հանքերու և երկրագործական նախարարները, Թրքական Թարանի վերատեսչը, իտալական դեսպանատան պաշտօնեաները և պալատական պաշտօնատարներ։ Հացկերոյթէն ետք դեսպան Էմբէրիալի մարքիզը իր հրաժեշտը մատոյց, քանի որ, արձակուրդով կը մեկնի Հռոմ։

ՄԱՐՍԱՑԻՆ վերատեսչութեան մէկ տեղեկագրին վրայ, կայս. Իրատէ մը հրամայեց նոր պաշտօնեաներ անուանել Գալոյ օտար ապրանքներու մաքսատան համար, որուն հասոյթները և գործառնութիւնները ուելլան են։ Այդ նոր պաշտօնեաները պիտի ըլլան երեսհաւասակալ՝ 400ական դրուշ ամսաթոշակով։ «Գաբու բուսուլսաբ»ի երեսքարտուղար 300ական, խուզարարներուն հինգ պաշտօնեայ՝ 500ական և քանի մը՝ 300 դրուշ։

⁂ Կայս. Իրատէ մը արտօնեց մաքսային քանի մը մարմնոյն պարտականութեանց մասին պատրաստուած կանոնագրին գործադրութիւնը։

ԲԱՂԱՔԱՑԵՏՈՒԹԵԱՆ կողմէ Թաղապետական բոլոր չրջանակներուն ծանուցուեցաւ որ ազգուններու սայլերը պէտք է անպատճառ բոլոր Թաղերը երթան և ազգունները վերցնեն ամէն առաւ կանուխ։

ԱՄԵՐԻԿԵԱՆ դեսպանատունը խնդրեց Բ. Դուռնէն՝ տեղեկագրել անունները այն քննիչներուն որոնք իրեւ օսմ. պատուիրակ ներկայ պիտի գտնուին Գերաթի ամերիկեան բժշկական

վարժարանին քննութեանց՝ յառաջիկայ յունիսին։

ՕՍՄ. ՊԱՆԲԱՆ մասնաճիւղ մը հաստատեց Միթիլլիի մէջ։ Բացումը կատարուեցաւ անցեալ ուրբաթ օր, հանդիսաւորապէս։

ՏԱՐՏԱՆԵԼԻ-ԷՄՊՈՐՈՍ ԸՆԴՈՒՄՈՎԵԱՑ. — Հեռագրական և թղթատարական վարչութիւնը որոշեց Էմպրոս կղզիին և Բիլիա-Պահարի (Տարտանէլ) միջև ընդհանուր հեռագրաթել մը դնելու։ Այս թելին դնելումը նաւազուրդի դրուած է։

ՊՈԼՍՈՅ ռնգլիական դեսպանատան խորհրդական կարգուեցաւ Թոքիոյի դեսպանատան խորհրդական Մ. Ճորճ Պէրքլէյ։

ԵՐՈՒՍԱՂԷՄԷՆ կը գրեն թէ փետր. 17ին, Գողգոթայի վրայ հանդիսաւոր հոգեհանգիստ կատարուած է Ռուսիոյ Զարին վախճանեալ հօրեղբօրը Սերգիոս մեծ-դուքսին համար։ Պատրիարքը կը նախագահէր արարողութեանց։ Այս առթիւ յուսակցական հեռագիր մը ուղղուեցաւ Երուսաղէմի Եկեղեցիին կողմէ մեծ-դուքսին այրիին՝ Էլիզապէթ մեծ-դքսուհիին։

ՍԿԻՒՏԱՐԻ ռազմանոցում Ֆախրի պէյ Գաբրգիւղի ռազմանոցում կարգուեցաւ, Ամէտ Լութֆի էֆ.ի տեղ, որ Սկիւտարի ռազմական քննիչ անուանուեցաւ։

ԲՐԼՏԻ ԼԻՕՆԷի բաժնետէրերու ընդ. ժողովը մարտ 11ին նիստ կազմեց ու որոշեց 50 ֆրանք չափաբաժին տալ իւրաքանչիւր արժեթուղթի։

ԲԱՐԹ-ՓՕՍԹԱԼԵՐՈՒ ՓՈԽԱՆԱԿՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ.— Թղթատարական վարչութիւնը կը ծանուցանէ.— Մարաքեշի մէջ քարթ-փոսթներու փոխանակութեան և ընդունելութեան պայմաններուն մասին մինչև հիմակ մէկ քանի անգամ եղած դիմումները ամենց ուշադրութիւնը չէ գրաւած։ Հետեւաբար չատեր հարկ եղած պայմաններուն հակառակ գրուած քարթ-փոսթալները նամակատուփ կը ձգեն և կամ նամակատան պաշտօնաներուն զգաղած մէկ միջոցին կը թողուն։ Այս տեսակ քարթ-փոսթալները վերջերս կեդրոնական նամակատունը հասնելով ամենքն ալ գրաւուեցան և ջնջուեցան։ Այս քարթերուն տերերը անոնց գրաւման վրայ տեղեկութիւն չունենալով, անոնց՝ իրենց հասցէին չի հասնիլը թերեւս վարչութեան մէկ սխալը կը համարեն, և չեն գիտեր թէ բուն թերութիւնը իրենց անտեղեակութիւնն է։ Հետեւաբար, հոս կը կրկնենք այն պայմանները որոնք անհրաժեշտ են քարթ-փոսթալները ընդունելու և փոխանակելու համար նամակատուններու կողմէ։ Ա.— Հասցէները պէտք է մանրամասն գրուին։ Թաղը, փողոցը, տան թիւը և ընդունողին տրհեան ու տունը որոշ կերպով պէտք է գրուած ըլլան։ Բ.— Որովհետեւ յիշեալ քարթերը զարդ անհատական թղթակցութիւններու յատուկ են, պաշտօնական գրութիւնները, և պաշտօնական անձնաւորութեանց գրուած նամակները և զեկուցագիրները պէտք չէ երբեք քարթ-փոսթալով գրել։ Գ.— Մզկիթներու, որոմայրերու և գերեզմանատանց պատկերները, նմանապէս բարոյականի հակառակ եղող նկարներ պարունակող քարթ-փոսթալները չեն ընդունուիր։ Դ.— Գրուած քարթ-փոսթալներուն մէջ բարոյականի ու կրթութեան հակառակ և ուրիշներու անձնական արժանապատուութիւնը վիրաւորող բառ մը անգամ պէտք չէ գտնուի։ Ե.— Մասնաւոր քարթ-փոսթալները օսմ. նամակատուններուն մէջ ընդունուածներուն ծաւալը պէտք է ունենան, բուլերը ճիշդ ճակատը և եթէ կարելի վերի մասին ալ կողմը պէտք է փակուին։ Այս պայմաններուն հակառակ գրուած քարթ-փոսթալները երբ նամակատան պաշտօնեաներուն ներկայացուին առանց ընդունելու եռ պիտի դարձնէ. իսկ եթէ պաշտօնէին ուշադրութիւնը գրաւած չըլլայ և կամ առանց պաշտօնէին ցոյց տալու նամակատներուն մէջ ձգուին, առանց իրենց տեղերը ղրկելու նամակատան մէջ վար պիտի դրուին։ Քաղաքին մէջ գոց նամակներու փոխանակութեան դրութիւն չըլլալով, երբ գոց նամակ ձգուին, անոնք ալ վար պիտի դրուին ու չպիտի ղրկուին իրենց հասցէին։

ՊՈՒԼԿԱՐ ԱՒԱԶԱԿՆԵՐԸ. — Թիմար Հիսարի Բաշիէ գիւղին մէջ նուռաճաւոր ուռղակները ութ հոգինոց խումբ մը կը կազմէին՝ Բալի Դարամանի հրամանատարութեամբ։ Տէպրէճի մէջ նուռաճաւոր ուռղակներն ալ ութ հոգինոց խումբ մը կը կազմէին՝ Միլոյ անուն ուռղակապետի հրամանատարութեամբ։

ԱՇՏԱՐԱԿԻ նահանգին մէջ այս տարի կատարուելիք շերամաբուծութեան համար կազմուած յանձնաժողովին անդամ կարգուած է Իզմիրի առեւտ. սենեակն Սիմօնոլը Սիմոն էֆ. և քննիչ յանձնաժողովին ալ Հանր. Պարաքի մասագրի քննիչ Համբարձում էֆ. և շերամաբուծութեան մասնագէտ Քոնստանտինիսի էֆ.։

ԻՐՂԵՐԸ.— Զնանհոս պաշտօնաթանը նկատելով որ Եաղ Իսկէլէսիի մէջ կարգը մը ուներ ուսումի, ճարպի և արեւանդղիկի իւղի բաղադրութեամբ արդար իւղեր կը պատրաստեն, որոնք հանրային առողջութեան վնասակար են, և զանոնք ժողովրդեան կը ծախեն իբրեւ Հալէպի և Սիպիրի իւղ, հրամայեց քննութիւն կատարել թէ առանց ո՛ւր կը պատրաստուին, ո՛րքան հոս կը ապարին և ո՛րքան կ'արտածուին և թէ իւղ պատրաստողները ըստ տրուած արտօնութիւն առացած են թէ ոչ։

ՕՐՈՒԱՆ ԴԷՊՔԵՐԸ

ՍԿԻՒՏԱՐԻ ՀՐԴԵՀԸ.— Երէք գրեցինք թէ ռալի գիշեր հրդեհ ծագեցաւ Սկիւտար, Աթ-Բազար, Բէմիր ալիք փղոցէն։ Այրեցան ընդամէնը 15 խանութ, 3 տուն, 2 խան և մզկիթ մը։ Վնասները 2500 ոսկի են։ Ապահովագրական Ընկերութիւնները վնաս չունին։

ՕԴԵՐԸ կը շարունակեն իրենց ձմռանային հանգամանքը։ Ցուրաք առլի գիշեր ծայրագոյն ատիճանին հասաւ, այնպէս որ տրշալոյսին, կարկուտ տեղաց Պոլսոյ ամէն կողմը, յեսոյ սակայն անձրեւի փոխուեցաւ։ Ցուրաք և անձրեւը կը շարունակուին։

* Գաւառներու մէջ ալ տեղ տեղ անձրեւային է օդը, ինչպէս Այնթաբ և Առանտա, իսկ ուրիշ տեղեր ձիւն ձմեռ կը տիրէ։ Տիարպէքիրէն Կիրասան Գացող քանի մը թուրքեր ձիւնակոյտի մը տակ մնացին, իրենցմէ մէկը մեռաւ, իսկ միւսները խղճալի կացութեան մը մէջ ազատուեցան։ Հալէպի զանազան կողմերը ձիւնի փոթորիկի բռնուեցան ճամբորդները, և 10 հոգիի չափ մեռան, իսկ միւսները ազատուելով դարմանուելու ենթարկուեցան։

ԽՈՒԴՐՈՒԹ ՍՊԱՆՈՒԹԻՒՆ ՄԸ.— Անցածները Սոֆիայի մէջ դատական իշխանութիւնը մահուամբ պատժեց Բէյթէրացի Բէհայով անուն անձը որ վարդագ սպանութեան մը հեղինակ հանդիսացած էր։ Պաշտօնաթերթը հաւատալ մանրամասնութիւններ կը հաղորդէ այդ առասպելի վրայ.— 1903 օգոստոսին 3ին, տնատապան Նիքոլա, Ժորժ և Իլիա, ինչպէս նաև ամիսական Անկել Պոթուշանով, Ժորժ Ֆուրթունոֆ և Իլիա Կէրանչով, իջած էին Զէրնո լեռնէն։ Ցուրաքենէ լլկուած խոր քարի մը Թաղուեցան Վանկել Քանոթանթինովի ղաղացքին մէջ։ Գիշեր էր և ներքը լոյս չկար, և կիսաչէջ կրակ մը միայն կը նշուլէր. յանկարծ, զինեալ մարդոց խումբ մը հրեւան եկաւ և տապարներ շարժեցան քնացողներուն վրայ։ Նիքոլա, Ժորժ, Անկել և Ֆուրթունով, անգութ կոտորածի մը առակ, փուռեցան արիւնի լիճի մէջ։ Իլիա Կէրանչով, մահամերձներուն կաղկանձիւններէն արթնցաւ, հրակի լոյսով տեսաւ չորս Բուլգարներ. տապարով, հրացանով և դաշոյնով զինուած։ Հեւլոյսով՝ փոքր մը ըրաւ ինքզինք ազատելու, յանկարծ ճիչ մը արձակելով թէ՝ «խեղդամահ եղանք»։ Ցարձակողներն մին թոյացաւ անոր վրայ, հանուչներ գտուելով, և յանգեցաւ դաշոյնով վիրաւորել ձեռքէն։ Սակայն Իլիա յաղթեցաւ փախչիլ և մացառաւոր փոսի մը մէջ պահուրտիլ։ Նիքոլա ալ, տարատփաթ արթնցաւ, տեսաւ երիտասարդ մը ձեռքը տապարով մը և բէվոլվերով մը, ճանչցաւ զայն, Բէհայովն էր, որ կացինը ճօճելով, երկու ուժգին հարուած տուաւ զոհին, սակայն Նիքոլա ալ յաղթեցաւ փախչիլ։ Առաւօտն Նիքոլա մահացաւ կերպով վիրաւորգանուեցաւ։ Իվան, արթնցած «կը խեղդեն կոր մեզ» աղաղակի միջոցին տեսաւ Բոմաք մը որ տապարը վերցուց դինք հարուածելու և իրաւ ալ որունքէն և ձախ ուսէն վիրաւորեց, վառնգին տարտափէն թափ առած, երբ կը փախչէր, յարձակողը հրացէն պարպեց վրան և ալ ուսէն ալ վիրաւորուեցաւ։ Իվան խոր փոսի մը մէջ ցատկեց ուրկէ գրաւուեցաւ հետեւեալ օրը։ Բէհայով ձերբակալուելով և իր հեղինակ այս վայրագ սպանութեան, Թաթար-Բազարճիքի եղեռնագործ առաջին կողմէ դատուեցաւ և մահուան դատապարտուեցաւ։ Այս վճիռը հաստատուած ըլլալով վերջերս առեակ առանէն, Բէհայով կախաղան հանուեցաւ։

ԴԱՇԼԻ ՄԸ ԽԱԾԱՏԻԸ.— Սվազէն գիւղացի մը Մէհմէտ, կասպած գայլի մը կողմէ խածնուած էր և Պոլիս կը բերուէր դարմանուելու։ Ճամբան Սամսոնի մէջ Մէհմէտի վրայ կատաղութեան նոպայ մը եկաւ և ոսկրի ցաներու մէջ մեռաւ։

ԵՐԿԱԹՈՒՂԻՒ ԱՐԿԱԾ.— Տէնիզլիէն Իզմիր գացող կառախումբը, ճամբան ոչխարներու հոտի մը հանդիպեցաւ որ կ'արածէր։ Սուլիչին ձայնէն թէեւ կենդանիները փախան, սակայն հովիւը 19 տարու պատանի մը, որ երկաթուղիին գիծին վրայ գլուխը դրած խորունկ կը քնանար, չի լսեց և անիւնները ամբողջ ոտքերուն վրայէն անցան։ Ցաւոնի չէ թէ հովիւը իրա՞ւ չէ լսեց թէ անձնասպանութիւն մտադրած էր։

ԾՈՎԻ ՎՐԱՑ.— Երէկ առաւ. ժամը 2ին Էսկիսարէն Սկիւտարէն կամուրջ եկող 41 թիւ շոգենաւը Սարայ-Բուրնիի առվեւ դարնուեցաւ Թէքիրդաղի և Թագուրի ձկնաբռնի նաւակին, որ առագաստ պարզած կ'երթար։ Նաւակը չրջեցաւ, իսկ մէջինները ազատուեցան շոգենաւին կողմէ իջուցուած մակոյկով։

—Սէիւտարէն Պէշիկթաշ գացող մակոյկ մը առլի օր, հասանքէն մղուելով գնաց ինկաւ Շերքէքի 21 թիւին վրայ։ Մակոյկը խորտակուեցաւ, իսկ մակուկավարը ազատուեցաւ։

ԳՈՂԵՐ մասն առլի գիշեր, Թոփհանէ, ծխավառաւ Հաքքանի խանութը և 1500 զբ.ի ծախսաս չորթեցին։

ՏԱՍԱՆՈՐԴԻ ԿԱՆՈՆԱԳԻՐ

Տասանորդի կանոնագիրը, որ հետեւեալ կերպով բարեփոխուած և կայս. Իրատէով վաւերացած է, եւմատան ներկայ 1322 տարիէն սկսած է գործադրուիլ.—

ԳԼՈՒԽ Ա.

Տասանորդի գանձման եղանակը

Առաջին Յօդուած.—Տասանորդը կը գանձուի հողային բերքերէ։

Յօդ. 2.— Տասանորդ չառնուիր բերքերէն այն տեղերուն որոնք քաղաքներու, գիւղաքաղաքներու և գիւղերու մէջ ասուներու կիսը կը գտնուին, պատով, ցանկապատով և կամ որչիչ ուրիշ նշանով մը չրջապատուած և ասունի մը բակը կը կազմեն և 919 նոր քառակուսի կանգնունի՝ այսինքն մէկ հին արասավարէն պակաս տարածութիւն ունին։

Յօդ. 3.— Փայտը և ածուխը ընդհանուր կերպով տասանորդէ զերծ են. նաև տասանորդէ զերծ են այն բանջարեղէնները որոնք իրենց թարմութիւնը կորսնցնելէ ետքը չեն ուտուիր, ու ողջուրը դրուիլ, ինչպէս են մէհիթ մելոյ (էպէնիմէնթ) փրփրեմ (օէմիզօթ), սալաթա, հազար, պրաս և չամի (արասնաք), իսկ այն ամէն բանջարեղէնները որոնք կրնան աղուիլ, աղջուրը դրուիլ ու երկար տեսն պահել իրենց թարմութիւնը, տասանորդի ենթակայ են։

Յօդ. 4.— Ինչպէս ծանուցուած է Հողերու Օրէնքին 127րդ յօդուածին մէջ, ընդհանուր կերպով հողային բերքերու տասանորդը, կալը ուր որ ալ կատարուի, կը վերաբերի այն գիւղին որուն ռահմանին մէջ գտնուած հողին մէջ բուսած է։ Մինչ թէ բերքի մը կալը երբ բուսած տեղէն տարբեր տեղ կը կատարուի, Մերոց Ժողովին կողմէ խարթի ձեւով կը հարուի և կամ անոր արժէքը կը սահմանուի և ըստ այնմ ծանուցագիր մը կը տրուի տիրոջը։ Արտավարի (եալլաք) ձմերանոցի (գէչլաք) և միւս յօդուածին մէջ նշանակուած կնիւնի (սաղ) տասանորդին մասին ալ այդ կերպ գործուելու թիւն կը կատարուի։ Ոչ մէկ գիւղի չվերաբերող արտավարի, ձմերանոցի, և կնիւնի տասանորդները անջատ կերպով կը գանձուին և վարձակալութեան կը տրուին։

Յօդ. 5.— Տէր չունեցող լիճերու մէջ և չուրջը ըսուած կնիւններու և տէր չունեցող տասանորդներու մէջ հասած տասանորդները գանձելու համար կենտրոնական յատուկ ըլլալով, անոնք անջատ կերպով կը մատակարարուին և անջատ գործողութիւն կը կատարուի։ Իսկ տէր ունեցող լիճերու և անտառներու ամէն տեսակ բերքերէն տասանորդ կ'առնուի։

Յօդ. 6.— Տասանորդը կը գանձուի բերքը կշռելով և անոր քանակին համեմատ «ոյնէն» տարիքն տարբի փոխարէն բերք առնելով, և կամ երկու կողմէն գոյանալիք համաձայնութեամբ, հնչուն դրամով։ Սակայն կարգ մը բերքեր կան որոնց տասանորդի գանձման եղանակը մասնաւոր կանոնագրի ենթակայ է. կարգ մը բերքեր կան որոնց տասանորդը գնահատմամբ կ'առնուի և ուրիշներուն ալ անպատճառ դրամով։ Անոնց մասնաւորութիւնները նշանակուած են ներկայ կանոնագրին կցուած թիւ 1 յաւելագրին մէջ։

Յօդ. 7.— Այն բերքերուն համար, որոնց տասանորդը գնահատմամբ (թախմին) կը գանձուի, երբ բերքին քանակութեանը մասին երկու կողմերը չը յարմարին, կատարուած դիմումի մը վրայ, և բերքը եղած տեղէն տակաւին չվերցած, գաւառակին Իսարէի ժողովը ձեռնհաս ու վստահելի երկու գնահատիչ կ'որոշէ, երդումի կ'ենթարկէ և հոն կը ղրկէ։ Երկու կողմերը եթէ առանց կողմէ որուելիք որոշման չհաւանին, նոյն ժողովը իր անդամներէն երկուքը կը ղրկէ, որոնց կատարած քննութեան վրայ Իսարէի ժողովին տալիք որոշումը վերջնական պիտի ըլլայ։ Միայն թէ այս գնահատիչները ու ժողովին անդամները պէտք է իսկոյն փութան և իրենց պաշտօնը կատարեն այն ժամանակին մէջ երբ բերքերու վերցուիլը անհրաժեշտ է։

Յօդ. 8.— Երբ հասնին այն բերքերը, որոնց տասանորդը դրամով կը գանձուի, գաւառակին Իսարէի ժողովը, տեղւոյն դրամական հրապարակին համաձայն, գիները կը սահմանէ, պատրաստուած տեղեկագիրը կը պահէ և անոր վաւերացեալ մէկ պատճէնը՝ գաւառակներու կառավարիչին կողմէ ու սահմանութեան միջոցաւ կը ղրկուի բերքը գանուած գիւղին Մերոց Ժողովին, իսկ մէկ պատճէնը կը տրուի տասանորդի վարձակալին և եթէ ուղղակի կը յանձնուի։ Մալ Մէմուրիներուն։

Առանձին կերպով կառավարուող գաւառներու և նահանգային կեդրոնական գաւառակներու բերքերուն գիները, Մալ Մէմուրիներուն տեղեկագրին վրայ, Թաղապետական Ժողովներու կողմէ կը գնահատուին։ Այդ ժողովներուն տեղեկագիրները նահանգին և գաւառին Իսարէի Ժողովներուն մէջ կը պահուին։ Առանց մէկ օրինակը, ինչպէս վերը գրուած է, ռահմանութեան միջոցաւ չանգրգռուողին կը հաղորդուի։ Այս կերպով տրուած որոշումն գոհ չեղողները, տեղեկագրին հաղորդելու թուականէն սկսեալ, մինչեւ տասը օր պարտաւոր են իրենց դիմումները պարունակող գրութիւնները պարտաւոր և մէկ օրինակը յանձնել գաւառապետին, եթէ գինը գաւառակին մէջ սահմանուած է, և կառավարիչին՝ եթէ գաւառին մէջ է։ Այդ ժամանակամիջոցը անցնելէ ետքը ըլլալիք դիմումները անլսելի պիտի մնան։ Տուեալիք գրութիւնները պատէնը մինչեւ երեք օր միւս կողմին պիտի հաղորդուի և մէկ շաբաթուան մէջ անոր գրդուելի և մէկ շաբաթուան մէջ անոր գրդուելի պատասխանագիրը, նոյն գրութիւնը և պահուած տեղեկագրին կցուելով գաւառակէն պիտի հաղորդուի ենթակայ եղած գաւառին և գաւառէն ալ նահանգին՝ մասնաւոր դրութեան մը հետ, Գաւառին կամ նահանգին Իսարէի ժողովը պէտք եղած քննութիւնը կատարելով, վերջնական ու անփոփոխելի ըլլալու պայմանով նախկին որոշումը կը վաւերացնէ, կը բարեփոխէ և կամ կ'աւելցնէ։ Առանձին կառավարուող գաւառներու և նահանգներու կեդրոնական գաւառակներու Թաղապետական ժողովներուն դէմ եթէ դիմումներ մը ընել հարկ ըլլայ, գրութիւնը պէտք է ուղղակի կառավարիչին և կուսակալին ներկայացնել։ Զեկոյցն ալ նահանգին կամ գաւառին Իսարէի ժողովներուն միջոցաւ կը կատարուի։ Ժողովրդեան և կամ վարձակալին կողմէ տրուելիք գրութիւնները դրոշմաթուղթի ենթակայ են։ Իսկ գնահատման գործողութեանց վերաբերեալ միւս գրութիւնները զերծ են այդ տուրքէն։ Նաև վերագրեալ որոշմանց ու զեկուցումներու մասին ոչ մէկ կողմէ վարձք և տուրք չառնուիր։

Յօդ. 9.— Երկրագործները պարտաւոր են գիւղաքաղաքի մը մէջ իրենց տասանորդ փոխադրել նոյն գիւղաքաղաքը գանուած տասանորդի ամբարանոցը և գիւղին մէջ ալ գիւղին ամբարանոցը։ Եթէ գիւղը ամբարանոց չունի, այն տեղն կալի տեղէն մինչեւ մէկ ժամ հեռաւն գանուող տասանորդի ամբարանոցները։ և գիւղի ամբարանոցներուն մէջ մթերուած տասանորդի արմտիքներն ալ, տեղւոյն Իսարէի ժողովին կողմէ իւրաքանչիւր նոր քիլէին համար սահմանուելիք գինով, փախարել ամէնէն մօտ գանուած գիւղաքաղաքը կամ նեւամատոյցը։ Միայն թէ այդ արմտիքները ամէն տարի Գասրմէն առաջ պէտք է փոխադրուին։ Եթէ գիւղին ժողովուրդը, իրենց երկրագործական աշխատութեանց արգելք չըլլալու համար, ուզեն Գասրմէն եռքի ձգել փոխադրութիւնը, և եթէ Մերոց Ժողովը բան այնմ տեղեկագիր մը յանձնէ վարձակալին, այդ պարագային ժողովուրդը պարտաւոր է մինչեւ Նոյեմբերի վերջը փոխադրել. իսկ Նոյեմբերէն ետքը այդ փոխադրութիւնը անպատճառ ժողովուրդին հանուելու թեանը անկ է։

Յօդ. 10.— Առանց իմաց տրուելու տրէն և կալի վայրէն վերցուած և որ և է կերպով տասանորդէ զերծ մնալու համար պահուած բերքերը իրենց փախցուած կը նկատուին և երկին տասանորդի կ'ենթարկուին։ Եթէ տասանորդը վարձակալութեան տրուած է, էջը վարձակալին կը տրուի, և եթէ իմաց տուող մը կայ, միւս կէսին կէսն ալ այդ իմաց տուողին կը տրուի։ Տէրը եթէ չհաստատուի թէ բերքը տասանորդէ փախցուցած է, այդ պարագային դատարանի կը դիմուի։

ԳԼՈՒԽ Բ.

Տասանորդին ռնուրդը
եւ վարձակալութիւնը

Յօդ. 11.— Տասանորդի հասոյթը, հրապարակաւ ռնուրդի կը դրուի և սահմանուելիք դրամական փոխարժէքով մէկ տարուան համար որոշ գինով վարձու կը տրուի. միայն ձիթապտուղի տասանորդն է որ երկու տարուան մէջ կրնայ վարձու տրուիլ։

Յօդ. 12.— Տասանորդի վարձակալները և անոնց երաշխաւորները պէտք է օսմ. հպատակ ըլլան և քանոնինգ տարին լրացուցած, պէտք չէ դատապարտուած ըլլան Պատժական Օրէնքին 108րդ յօդուածին մէջ չիշուածին պէս թէ՝ տասանորդի քանակութենէն աւելի բան մը ուտած են. պէտք չէ նաեւ ուրիշ յանցանքով մը կամ ձիրով մը մէկ տարի բանտարկուած և անոր համահաւասար պատիժ մը կրած ըլլան։

ՀԵՌԱԳԻՐՆԵՐ

ԱԼԺԵԶԻՐԱՍ 3 Ապրիլ.—Այս իրիկուն տեղի ունեցած Նիսանին մէջ ամերիկեան պատուիրակ Մր. Հուլթ առաջարկեց որ կարգադրութիւն մը ըլլայ մարոքաքեան Հրէից համար։ Անգլիական պատուիրակ Մր. Նիքոլսըն առաջարկեց որ որոշում մը տրուի ներածմանց սահմանափակման, ոգեշնչութեան և Մարոքի բանտային դրութեան բարւոքման մասին։ Մ. Ռատվից առաջարկեց ի չահ նեստորիոս-թեան մարոքի ծովեզերքներու լուսաւորութեան խնդիրը նկատի առնել։ Բոլոր այս առաջարկները ընդունուեցան։ Իմպերատորական յանձնաժողովը, զոր կը կազմեն մէկ գերման, երկու ֆրանսացի և երկու սպանիացի, կը զբաղի պատրաստելու ժողովին տուած որոշումներուն բրդոջելը։ Ուրիշ յանձնաժողով մը կը պատրաստէ փոփոխութիւններ։ Ցառաջիկայ նիստը, որ պիտի տարարգրուի բրդոջելը, հանառաւոր տեղի պիտի ունենայ շաբաթ։

ՊԵՐԼԻՆ.—Վիլհէլմ կայսր հեռագիր մը ուղղելով Ալժեզիրաս գանուող գերման պատուիրակներուն, կոմս Թաթենպախի և Ռատվիցի, իր շնորհակալութիւնը յայտնեց։ Մ. Ռատվից, որ մօտերս հանգստեան պիտի կոչուի, այս առթիւ պատասխանեալ պիտի տարուի։ Ռայխստակը որոշեց եշ. օր վիճաբանել արտաքին քաղաքականութեան վրայ։ Այս առթիւ իշխան Պիւլով պաշտօնապէս պիտի հաղորդէ Մարոքեան ժողովին արդիւնքը։

ԲԱՐԻԶ.—Ալժեզիրասի ժողովին պատուիրակները պաշտօն պիտի յանձնեն Դանէերի դիւանագիտական Մարմնին երդացոյն անդամին, Էմիրին հաղորդել տրուած որոշումները։

ՊԵՐԼԻՆ.—Գերման Թերթերը ժողովին բարւոք ելքին վրայ խօսելով։ կը յուսան թէ Ֆրանսեւգերման յարաբերութեանց վերջին ձգտումին պիտի յաջողուին բարեկամական յարաբերութիւններ։ Ժողովը դեռ պաշտօնապէս փակուած չըլլալով, Ֆոն Պիւլով իշխանը մեծ վերապահութիւն ցոյց պիտի տայ Ռայխստակին առջև խօսելիք ճառին մէջ՝ արտաքին քաղաքականութեան մասին։

ԼՈՆՏՈՆ.—Ուայինկթընէն կը հեռագրեն Սբանսարի թէ Ռուզվէլթ նախագահը Ալժեզիրասի Դեսպանախորհուրդին աւարտելուն կը սպասէ՝ Լա-Հէյի Դեսպանախորհուրդին համար պաշտօնական հաւէր ուղղելու կառավարութեանց։

—Թագաւորին իր տղկան՝ Վիքտորիա Իշխանուհիին հետ մեկնեցաւ Մարսէյլ, ուր պիտի միանայ Իսաւարտ Թագաւորին, Վիքտորիա Էնս Ալպերտ զբօսանաւին մէջ։

ԲԵՌԵՐՍԳՈՒՐԿ.— Ռուս պետական պանքային Տնօրէնները որոշեցին 25 միլիոն ռուպլ դնելու չրջաբերութեան մէջ եղած գանձային տոմսերը, որով 1,215 միլիոն պիտի ըլլան։

ԲՈՌ-ՍԱՑԻՏ.—Ժանտախտի դէպք մը պատահեցաւ։

ՎԻԵՆՆԱ.—Մարտ 29էն ի վեր Աւստրիոյ տրաքին գործոց նախարարութեան և ամերիկեան դեսպանատան հետ յարաբերութիւնները ընդհատուած են, վասն զի Աւստրիոյ կառավարութիւնը Մ. Սթորերը իբրեւ դեսպան կը նկատէ, որքան տեսն որ հրաժեշտի գիրերը չներկայացնէ, հակառակ այն պարագային թէ Մ. Նահանգները անուանած են անոր յոլորդը։

ԲԱՄՊԱԿԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ

ԼԻՎԷՐՊՈՒԼ, Ապրիլ 1

Մյոս.-Ցնս. 5.89 բնս. Օգս.—Սեպ. 5.90 բ.
Ցլս.-Օգս. 5.93 » Հկտ.—Նոյ. 5.68 »

ԲԱՐԻԶԻ ՊՈՐՍԱՆ

BOURSE DE PARIS

2 Ապրիլ 1906

Հեռագրական գործակալութիւնը այս գիշեր Բարիզի Սակարանին գիները չհաղորդեց մինչև թերթիս մամուլը դրուած պահուն։

ՍԱԿԱՐԱՆ

ՂԱԼԱԹԻՈՅ ՍԱԿԱՐԱՆԸ

ՕՍՄ. ՄԻԱՑԵԱԼ ԲՈՆՍՈՒԻՏԷ

Երէկ իրիկուն գոցուցածն Ո.	101.27
Երէկուան էն բարձր գինը	» 101.29½
» էն վար գինը	» 101.27

ՐՈՒՄԷԼԻՒ ԵՐԿԱԹՈՒՂԻ

Երէկ իրիկուն գոցուցածը Ֆր.	142.25
Երէկուան էն բարձր գինը	» 142 37½
» էն վար գինը	» 142.25

Շեքքէթը Եայրէթ	Օ. Ո.	36.50
Միթիլլի Պանքա		6.—
Սելանիկի »	Ֆր.	190.—
Բամէրքաշ	Ա. Ո.	10.03
Բարասու Բրէվիլիժիէ	Ֆր.	153.—
» Օրանէա	»	133.25
Իզմիրի քարափ	»	595.—
Օսմ. Ապահով. Ընկ.	Օ. Ո.	4.10
Թրամվայի բաժնեթուղթ	»	8.47
» պարտաթուղթ	Ֆր.	494.—
Տերքոսի Լուրի քնկ.	»	288.—
Աստաս. երկ. բաժնեթ.	Ա. Ո	18.55
Բարափ Կ. Գալաս	Ֆր.	517.—
Ֆրլիսի Ֆոնտիէ էմիսս.	1886	327.50
» « »	1903	272.50
Թրանսվալ		52.—

ՑՈՒՆԱԿԱՆ ԹՈՒՂԹԵՐ

Ցունական փոխառութիւն	Ֆր.	275.—
Պանք Նաս. Կրէս.	»	438.—
» » » Նոր	Օ. Ո.	4.10
Լաւրիսա	Ֆր.	68.50

ԴՐԱՄՆԵՐՈՒ ԸՆԱՑՔԸ

Օսմ. ոսկին 100 զ.-ին	զ. ֆր.
Ֆրանսական ոսկի	87.19
Անգլիական ոսկի	110.—
Բոլ	90.20
Մէճիտիէ արծաթ	108.01
Բաւարի թղթադրամ	8.68
Քրիմիոյ	51 —

ՓՈԽԱՆԱԿԱԳԻՐ

Լոնտոնի վրայ չէք	զբ.	110.—
Բարիզի » »	Ֆր.	22.83¾
Վիեննայի » »	քուրոն	21.87
Գերլինի » »	մարք	18.63

ԲԱՐԻԶԻ ՍԱԿԱՐԱՆ

1 Ապրիլ 1906

Ֆրանսական Ռանթ 3 %	99.37
Օսմ. միաց. գոնս. 4 % բաց	93.80
» » » գոց	93.65
Բաւմէլիի երկաթուղի Ֆր.	144.25
Բէժիի պարտաթուղթ »	410.—
Օսմանեան մաքա »	490.—
Օսմանեան Պանքա »	651.—
Քրէտի Լիոնէ »	1178.—
Բարիզի Պանքա »	1583.—
Աւստրիական Ռանթ 4%	100.—
Իտալական » 5%	105.20
Ռուսական » 4% 1901	84 35
Սպանիակ. արտ. փոխ. 4%	95.50
Պալիա Բարա Այրն Ֆր.	701.—

ԼՈՆՏՈՆԻ ՍԱԿԱՐԱՆ

1 Ապրիլ 1906

Անգլիական Ռանթ	90.43
Օսմ. Միաց. Գոնս. բաց.Դ.Կ.	92.50
» » » գոց »	92.50
Օսմ. Պանքա	15.87
Պուլիպաքական 1892	101.—
Ռուսական 4 % 1888—89	—.—
Ցունական Ռանթ	42.—
Զարթրբի	1.65
Թրանսվալ	2.06
Ռանտմայն	6.40
Ճապոնական 4 %	91.37

ՊԵՐԼԻՆԻ ՍԱԿԱՐԱՆ

1 Ապրիլ 1906

Գերմանական 3 %	89.40
Օսմ. Միաց. Գոնս.	94.—
Օսմ. փոխառութիւն 1903	90.—
Բաւմէլիի երկաթուղի	146.30
Ռուսական 4 % 1902	82.80
Անատոլ.Երկթ.Պարտ. Ա.	103.20
» » » Բ.	—.—
» » Բաժնեթ. 60 %	129.80

ՎԻԵՆՆԱԿԱՆ ՍԱԿԱՐԱՆ

1 Ապրիլ 1906

Օսմ. Բէժի	—.—
Բաւմէլիի երկաթուղի	152.—
Վիեննական պանք	562.25

ՀՐԱՆՑ ԴԱՄԻԱՆՈՍԵԱՆ

Առեւտրական Կեանքը

Ներմուծութեան եւ Արտաքին Հաշուեմատուութիւնը

Առեւտրական Կշիռ

Ժամանակէ մը ի վեր ուրախութեամբ կը տեսնուի թէ մեր երկրին մէջ ճարտարութիւնները յառաջ տանելու գովելի ջանք մը կայ, մասնաւորաբար սա փափաքով ու համոզումով թէ մեր սպառած վաճառքները, որոնց նախնիները առատութեամբ ունինք, փոխանակ օտար երկիրներէ ներածելու, մենք մեր երկրին մէջ պատրաստենք։ Այս նպատակին մէջ յաջողելու համար բնական է որ ծախքեր ու զոհողութիւններ ալ կ'ըլլան։ Սակայն քաղաքաշինութիւնը, որ անհատներուն չնայուց ընական և ներդաշնակաւոր օրէնքները կը սովրեցնէ, հ'ըսէ թէ չատ արտաքին, քիչ ներքին, հն. թիւր դաղափարներ են, որովհետեւ երկիր մը արդէն իր արտածածէն աւելի չի կրնար ներածել և սոնց համարժէքը ճչիւ կը համապատասխանէ արտածած վաճառքներու արժէքին, որով անտեղի է ներածումները նուազեցնելու կամ արտածութիւնները շատցնելու համար ջանք ընել։

Ճի՞շտ են անհաւատիութեան այս ըսածները։ Եթէ այս սկզբունքը ուղիղ է, ուրեմն աւելորդ են մեր աշխատութիւններն ու զոհողութիւնները։ Մենք ըստ առաջնոյն շարունակենք մեր ներածութիւններն ընել, ինչպէս նաեւ արտածութիւններն իրենց վիճակին մէջ ձգել։

Որովհետեւ չահեկան է խնդիրը, կ'արժէ անոր մանրամասնութեան մէջ մտնել։

Կարդ մը անտեսագէտներ կ'պնդեն որ եթէ երկրի մը ներածումը արտածումէն աւելի ըլլայ, արդիւնքը հարկ կ'ըլլայ դրամով վճարել։ Հետեւաբար պէտք է ներածութիւնը արգիլել մաքսեր դնելով և ներքին արտադրութիւնները շատցնել զանոնք քաջալերելով։ Իսկ Բաղաքական Տնտեսագիտութեան հեղինակները պատասխանելով, կ'առարկեն թէ օսալ է այդ դաղափարը։ Ինչպէս վերը լիչեցինք, անոնք կ'ըսեն որ երկիր մը բնաւ իր արտածածէն աւելի չի կրնար ներածել ու այն արդիւնքները որ կը տեսնուի երկրի մը ներածութեան ու արտածութեան գումարներուն մէջ, իրական չէ և եթէ կարելի ըլլայ անոնց ճշգրիտ մէկ վիճակագրութիւնը ընել, ապրանաց բուն արժէքը, փոխադրութեան ու ապահովութեան ծախքերը հաշուի առնել, պիտի հաստատուի թէ այդ կարծեցեալ արդիւնքը բնաւ գոյութիւն չունի։ Ենթադրենք որ, կ'ըսեն, վաճառական մը 100 Օսմ. ոսկիի մանած դնէ Մանչէսթրէն ու Պոլիս ներածէ։ Այդ 100 ոսկիի վաճառքը իր ծախքերով Պոլսոյ մէջ 120 ոսկիի արժէք կ'ըլլայ և եթէ միւնոյն վաճառականը այս գումարով թիֆթիկ առնէ ու Մանչէսթր դրկէ, 120 ոսկին իրեն ծախքերով 140 ոսկի պիտի արժէ ի Մանչէսթր ու հոն մաքսային վճարագրութեան մէջ 100 ոսկիի մանածի փոխարէն 140 ոսկիի թիֆթիկի ներածութիւն պիտի արձանագրուի։ Այս արդիւնքը ինքնակոր պիտի նկատուի երկրին։ Մինչդեռ իրական կերպով այդպէս չէ։ Այդ արդիւնքը լոկ վաճառքին երթուդարձի համար հրկու երկիրներու մէջ հատասարապէս եղած ծախքերու արդիւնքն է, ու ասկէ կը հետեւի թէ սխալ են ներքին ճարտարութիւնները քաջալերելու և ներածութիւնները արգիլելու համար երկիրներէ օտոց ձեռք առած պահպանողական միջոցները։

Եթէ անտեսագիտութեան այս սկզբունքէն դատենք, պիտի ըսենք թէ ի զուր են այն ջանքերն ու հոգածութիւնը զոր կ'ընենք մեր երկրին ճարտարութիւններն առաջ տանելու, մեր արտադրութիւններն ու արտածութիւնները չատցնելու համար, քանի որ ասոնք ինքնին պիտի ըլլան արդէն ցորչափ չատ ներածենք։ Բայց սխալ է այս։ Տնտեսագիտութեան մէջ քանի մը կէտեր կան, որոնց մասին տարակարծիք են նշանաւոր հեղինակութիւններ։ Այդ կէտերուն մէջ գլխաւորն է երկրի մը, առեւտրական կօիր. տնանուագ ծանօթ, ներածութեան ու արտածութեան խնդիրը։ Ի՞նչ որ ալ ըսէ անտեսագիտութիւն, տեսակի մէջ ո՛րքան ալ ուղիղ թուին անոր ուսուցած կանոնները, գործնականի մէջ կը հանդիպինք ա՛յնպիսի հակառակ երեւոյթներու որոնք կը հաստատեն ընդդիմախօսներու առարկութեանց ճշտութիւնը և կ'ապացուցանեն որ երկիր մը եթէ առանց իր արտածութիւնը աւելցնելու, շարունակ աւելի ներածէ, վնասակար կ'ըլլայ։

Տնտեսագիտութիւնը կը սովրեցնէ թէ Առեւտրական կօիր. ըստ ամենայնի գոյութիւն չունի։ Եթէ ունենար, Անգլիա այժմ պարտուց ներքեւ ընկճուած ու փճացած պիտի ըլլար, որովհետեւ երկար տարիներէ ի վեր, անոր ներածութիւնը շարունակ արտածութենէն աւելի են։ Մինչդեռ ընդդիմախօսներ կ'առարկեն որ օսալ է անտեսագիտութեան թէ՝ այդ կանոնը և թէ ցոյց տրուած օրինակը։ Առեւտրական կշիռը անկարելի է հերքել։ Եթէ Անգլիոյ ներածութիւնը շարունակ աւելի են արտածութենէն, սակէ սխալ է կարծել թէ տարբերութիւնն անվճար կը մնայ։ Անգլիա այդ տարբերութիւնը կը հատուցանէ միայն, թէեւ վաճառքէն զատ ուրիշ միջոցով մը։ Տիեզերական ծովային փոխադրութիւնը մեծ մասամբ (3/4)ը անգլիական դրօշ կրող առեւտր. նաւերով կ'ըլլան։ Օտար հրապարակներու վրայ փոխանակուած թուղթերու կարեւոր մէկ մասը անգլիական պանքաներուն մէջ կը դեղչուին. այս օրինակ առեւտրական կարգ մը ծախքեր կան զոր Անգլիա կը գանէ օտար երկիրներէ, և որոց գումարը միլիոններ կը կազմեն։

Ասոնցմով կը վճարուի ներածում և արտածում վաճառց տարբերութիւնը, և եթէ չըլլային անոնք՝ արդարեւ Անգլիա պարտուց տակ պիտի ընկճուէր։ Երկիր մը, կ'ըսեն, կը նմանի հակայ վաճառական մը, որուն գնած ու ծախած վաճառքներուն մէջ պէտք է հաշիւ մը, ուղիղ համեմատութիւն մը ըլլայ։ Առանց ասոնց, անվրէպ կը սնանկանայ անիկա։ Այսպէս ալ երկիր մը պէտք է չափ մը, կշիռ մը ունենայ իր ներածած ու արտածած վաճառքներուն մէջ և որովհետեւ անոր տարբերութիւնը անխուսափելի կերպով պիտի վճարէ, առանց այս կշիռին, ուշ կամ կանուխ նիւթապէս կը տուժէ։ Վերջերս Բորթուկալի ու սոր նման եւրոպական փոքր երկիրներու վիճակը հաստատեց թէ այդ զարգացին մէջ տարբերութիւնը անմիջապէս հնչուն դրամով չի վճարուիր, սակայն նախ առեւտրական թուղթեր կը տրուին, որոնց կը յաջորդեն արժեթուղթեր։ Ասոնք ոսկոներով, կտրոններով կ'ուղարկեն ու տեղի կուտան նոր հիպոթեքներու։ Այս կերպով այդ երկրին պարտքը առանց փոխարէնի կը բարդուի և երբ օր մը հարկ ըլլայ հնչուն դրամով կարգադրութիւն մը ընել, այն ատեն կ'ոչնչի առեւտ. առգնապ։

Արդ, քանի որ հակառակ անտեսագիտութեան ցոյց տուած կանոններուն, գործնականի մէջ կը հանդիպինք այնպիսի իրական երեւոյթներու, որոնք փորձով կ'ուսուցանեն թէ երկիր մը պէտք է կշիռ մը ունենայ իր ներածած ու արտածած վաճառքներուն մէջ, կը հետեւի ուրեմն թէ օ՛րքան գնահատելի ու անհրաժեշտ են այն ջանքերն ու զոհողութիւնները, որոնք կ'ըլլան մեր երկրին արտածութիւններն ու ներածութիւնները շատցնելու և ճարտարութիւններն յառաջ տանելու նպատակաւ։

Ա. ԴԱԼԼԱՔԵԱՆ

Առեւտրական Օրէնսգիտութիւն

Յանձնակատարներուն եւ Առանձնանշնորհումները

Ծանձնակատարներուն ըստ օրինի ունեցած պարտականութիւններուն, իրաւունքներուն և մանաւանդ վայելած առանձնաշնորհումներուն վրայ խօսելէ առաջ, անոնց իրականութեանը մասին մէկ քանի գլխաւոր ծանօթութիւններ տալ աւելորդ չէ, ինչ որ կարդ մը օրէնսգիտական նրբին բացատրութիւններ դիւրաւ ըմբռնելու պիտի ծառայեն։

Անցեալ անգամ ըսինք թէ յանձնակատարի մը կատարած ո և է գործառնութիւն օրինական պահանջումներու համեմատ ըլլալու համար պէտք է որ անիկա տեղի ունենայ ուղղակի իր անձնական անուամբը և կամ առեւտ. ընկերութեան մը անունովը՝ փոխանորդելի մը հաշուոյն։ Առեւտ. ընկերութիւն ըսելով կը հասկցուին քոլէքթիֆ, քոմանդիթ և անանուն ընկերութիւններ, որոնց միայն անուամբ կարելի է յանձնակատարութիւն ընել։ Ըսինք նաև թէ յանձնակատարութիւնը տեսակ մը փոխանորդութիւն է, անշուշտ հաստատակ գործառնութեանց մէջ ճանչցուած փոխանորդութենէն բոլորովին տարբեր։ Ուստի իրենց ունեցած նմանութենէն խաբուիլ չէ, վասն զի յանձնակատար մը պարզ գործերու փոխանորդի մը ունեցած իրաւունքներէն զատ, ուրիշ ծանօթ անձնական ալ յատկութիւններ, զոր վաճառականութեամբ զբաղող մը պարտի ունենալ իր ըրած գործառնութիւնները վաւերական նկատելի տալու համար։ Ասոնք ամենը Առեւտ. Օրինագրքին մէջ իրենց յատուկ արտադրութիւններով նշանակուած են և որոնց ազդեցութեան տակ կը գտնուին նաև յանձնակատարներն ալ իրենց վաճառական։

Հաստատակ գործերու փոխանորդութեանց մասին իրաւ է թէ Մեճելլէն տակաւին այսպիսի պայմանագրութիւն մը ալ օրէնքի հակառակ չէ։ Այս ձեւ յանձնակատարութիւն մը իր անպատեհութիւնը ինչպէս նաև իր օգտակարութիւնը ունի։

Փոխանորդելի մը անուամբը գործող մը՝ չ թէ յանձնակատարի մը տարբերութեան թէ՝ այդ կանոնը և թէ ցոյց տրուած օրինակը։ Առեւտրական կշիռը անկարելի է հերքել։ Եթէ Անգլիոյ ներածութիւնը շարունակ աւելի են արտածութենէն, սակէ սխալ է կարծել թէ տարբերութիւնն անվճար կը մնայ։ Անգլիա այդ տարբերութիւնը կը հատուցանէ միայն, թէեւ վաճառքէն զատ ուրիշ միջոցով մը։ Տիեզերական ծովային փոխադրութիւնը մեծ մասամբ (3/4)ը անգլիական դրօշ կրող առեւտր. նաւերով կ'ըլլան։ Օտար հրապարակներու վրայ փոխանակուած թուղթերու կարեւոր մէկ մասը անգլիական պանքաներուն մէջ կը դեղչուին. այս օրինակ առեւտրական կարգ մը ծախքեր կան զոր Անգլիա կը գանէ օտար երկիրներէ, և որոց գումարը միլիոններ կը կազմեն։

Ասոնցմով կը վճարուի ներածում և արտածում վաճառց տարբերութիւնը, և եթէ չըլլային անոնք՝ արդարեւ Անգլիա պարտուց տակ պիտի ընկճուէր։ Երկիր մը, կ'ըսեն, կը նմանի հակայ վաճառական մը, որուն գնած ու ծախած վաճառքներուն մէջ պէտք է հաշիւ մը, ուղիղ համեմատութիւն մը ըլլայ։ Առանց ասոնց, անվրէպ կը սնանկանայ անիկա։ Այսպէս ալ երկիր մը պէտք է չափ մը, կշիռ մը ունենայ իր ներածած ու արտածած վաճառքներուն մէջ և որովհետեւ անոր տարբերութիւնը անխուսափելի կերպով պիտի վճարէ, առանց այս կշիռին, ուշ կամ կանուխ նիւթապէս կը տուժէ։ Վերջերս Բորթուկալի ու սոր նման եւրոպական փոքր երկիրներու վիճակը հաստատեց թէ այդ զարգացին մէջ տարբերութիւնը անմիջապէս հնչուն դրամով չի վճարուիր, սակայն նախ առեւտրական թուղթեր կը տրուին, որոնց կը յաջորդեն արժեթուղթեր։ Ասոնք ոսկոներով, կտրոններով կ'ուղարկեն ու տեղի կուտան նոր հիպոթեքներու։ Այս կերպով այդ երկրին պարտքը առանց փոխարէնի կը բարդուի և երբ օր մը հարկ ըլլայ հնչուն դրամով կարգադրութիւն մը ընել, այն ատեն կ'ոչնչի առեւտ. առգնապ։

Արդ, քանի որ հակառակ անտեսագիտութեան ցոյց տուած կանոններուն, գործնականի մէջ կը հանդիպինք այնպիսի իրական երեւոյթներու, որոնք փորձով կ'ուսուցանեն թէ երկիր մը պէտք է կշիռ մը ունենայ իր ներածած ու արտածած վաճառքներուն մէջ, կը հետեւի ուրեմն թէ օ՛րքան գնահատելի ու անհրաժեշտ են այն ջանքերն ու զոհողութիւնները, որոնք կ'ըլլան մեր երկրին արտածութիւններն ու ներածութիւնները շատցնելու և ճարտարութիւններն յառաջ տանելու նպատակաւ։

Ա. ԴԱԼԼԱՔԵԱՆ

Առեւտրական Օրէնսգիտութիւն

Յանձնակատարներուն եւ Առանձնանշնորհումները

Ծանձնակատարներուն ըստ օրինի ունեցած պարտականութիւններուն, իրաւունքներուն և մանաւանդ վայելած առանձնաշնորհումներուն վրայ խօսելէ առաջ, անոնց իրականութեանը մասին մէկ քանի գլխաւոր ծանօթութիւններ տալ աւելորդ չէ, ինչ որ կարդ մը օրէնսգիտական նրբին բացատրութիւններ դիւրաւ ըմբռնելու պիտի ծառայեն։

Անցեալ անգամ ըսինք թէ յանձնակատարի մը կատարած ո և է գործառնութիւն օրինական պահանջումներու համեմատ ըլլալու համար պէտք է որ անիկա տեղի ունենայ ուղղակի իր անձնական անուամբը և կամ առեւտ. ընկերութեան մը անունովը՝ փոխանորդելի մը հաշուոյն։ Առեւտ. ընկերութիւն ըսելով կը հասկցուին քոլէքթիֆ, քոմանդիթ և անանուն ընկերութիւններ, որոնց միայն անուամբ կարելի է յանձնակատարութիւն ընել։ Ըսինք նաև թէ յանձնակատարութիւնը տեսակ մը փոխանորդութիւն է, անշուշտ հաստատակ գործառնութեանց մէջ ճանչցուած փոխանորդութենէն բոլորովին տարբեր։ Ուստի իրենց ունեցած նմանութենէն խաբուիլ չէ, վասն զի յանձնակատար մը պարզ գործերու փոխանորդի մը ունեցած իրաւունքներէն զատ, ուրիշ անձնական այն յատկութիւններ, զոր վաճառականութեամբ զբաղող մը պարտի ունենալ իր ըրած գործառնութիւնները վաւերական նկատելի տալու համար։ Ասոնք ամենը Առեւտ. Օրինագրքին մէջ իրենց յատուկ արտադրութիւններով նշանակուած են և որոնց ազդեցութեան տակ կը գտնուին նաև յանձնակատարներն ալ իրենց վաճառական։

Հաստատակ գործերու փոխանորդութեանց մասին իրաւ է թէ Մեճելլէն տակաւին այսպիսի պայմանագրութիւն մը ալ օրէնքի հակառակ չէ։ Այս ձեւ յանձնակատարութիւն մը իր անպատեհութիւնը ինչպէս նաև իր օգտակարութիւնը ունի։

Փոխանորդելի մը անուամբը գործող մը՝ չ թէ յանձնակատարի մը տարբերութեան թէ՝ այդ կանոնը և թէ ցոյց տրուած օրինակը։ Առեւտրական կշիռը անկարելի է հերքել։ Եթէ Անգլիոյ ներածութիւնը շարունակ աւելի են արտածութենէն, սակէ սխալ է կարծել թէ տարբերութիւնն անվճար կը մնայ։ Անգլիա այդ տարբերութիւնը կը հատուցանէ միայն, թէեւ վաճառքէն զատ ուրիշ միջոցով մը։ Տիեզերական ծովային փոխադրութիւնը մեծ մասամբ (3/4)ը անգլիական դրօշ կրող առեւտր. նաւերով կ'ըլլան։ Օտար հրապարակներու վրայ փոխանակուած թուղթերու կարեւոր մէկ մասը անգլիական պանքաներուն մէջ կը դեղչուին. այս օրինակ առեւտրական կարգ մը ծախքեր կան զոր Անգլիա կը գանէ օտար երկիրներէ, և որոց գումարը միլիոններ կը կազմեն։

Ասոնցմով կը վճարուի ներածում և արտածում վաճառց տարբերութիւնը, և եթէ չըլլային անոնք՝ արդարեւ Անգլիա պարտուց տակ պիտի ընկճուէր։ Երկիր մը, կ'ըսեն, կը նմանի հակայ վաճառական մը, որուն գնած ու ծախած վաճառքներուն մէջ պէտք է հաշիւ մը, ուղիղ համեմատութիւն մը ըլլայ։ Առանց ասոնց, անվրէպ կը սնանկանայ անիկա։ Այսպէս ալ երկիր մը պէտք է չափ մը, կշիռ մը ունենայ իր ներածած ու արտածած վաճառքներուն մէջ և որովհետեւ անոր տարբերութիւնը անխուսափելի կերպով պիտի վճարէ, առանց այս կշիռին, ուշ կամ կանուխ նիւթապէս կը տուժէ։ Վերջերս Բորթուկալի ու սոր նման եւրոպական փոքր երկիրներու վիճակը հաստատեց թէ այդ զարգացին մէջ տարբերութիւնը անմիջապէս հնչուն դրամով չի վճարուիր, սակայն նախ առեւտրական թուղթեր կը տրուին, որոնց կը յաջորդեն արժեթուղթեր։ Ասոնք ոսկոներով, կտրոններով կ'ուղարկեն ու տեղի կուտան նոր հիպոթեքներու։ Այս կերպով այդ երկրին պարտքը առանց փոխարէնի կը բարդուի և երբ օր մը հարկ ըլլայ հնչուն դրամով կարգադրութիւն մը ընել, այն ատեն կ'ոչնչի առեւտ. առգնապ։

Արդ, քանի որ հակառակ անտեսագիտութեան ցոյց տուած կանոններուն, գործնականի մէջ կը հանդիպինք այնպիսի իրական երեւոյթներու, որոնք փորձով կ'ուսուցանեն թէ երկիր մը պէտք է կշիռ մը ունենայ իր ներածած ու արտածած վաճառքներուն մէջ, կը հետեւի ուրեմն թէ օ՛րքան գնահատելի ու անհրաժեշտ են այն ջանքերն ու զոհողութիւնները, որոնք կ'ըլլան մեր երկրին արտածութիւններն ու ներածութիւնները շատցնելու և ճարտարութիւններն յառաջ տանելու նպատակաւ։

Ա. ԴԱԼԼԱՔԵԱՆ

Առեւտրական Ուսումնարանը

Մ. Նահանգաց Մէջ

Ֆրանսայի առեւտրական բարձրագոյն վարժարանները ճախկին ուսանողաց ընկերակցութեան մէջ, հուշագիր մը հրատարակեցին Մ. Դորոթէյլ գեղեցիկ բանախօսութիւն մը բրած է, որմէ կը քաղենք հետեւեալ հատուածները։—

Առեւտրական բարձրագոյն ուսուցումը, որ 1890ին ծնունդ առաւ Ամերիկայի մէջ, նպատակ ունի ո՛չ միայն առաջնակարգ վաճառականներ պատրաստել և ելմտական մեթոտներուն խորանկ ծանօթութիւնը տալ երիտասարդներուն, անոնց առեւտրական ապագայ ասպարէզին համար, այլ նաեւ քաղ. տնտեսագիտութեան դպրոց մը ըլլալ։ Մ. Նահանգաց մէջ Քաղ. տնտեսագիտութիւնը երբեք բաժնուած չէ առեւտրական ուսուցումէն և Ամերիկացիները կը զարմանան երբ իմանան որ Ֆրանսայի մէջ իրաւաբանական ուսանողներուն միայն կը սովրեցնեն քաղ. տնտեսագիտութեան նիւթերը։ Առեւտրական բարձրագոյն վարժարանը ամերիկացիին համար այն դպրոցն է, ուր կուգան կը կրթուին չատ մը դիւանագէտներ։ Ասոր համար է որ Ամերիկացիներուն դիւանագիտական ասպարէզին մէջ մեծ կարեւորութիւն ունի վաճառականութիւնը և վաճառականը դիւանագիտական չատ կարեւոր դեր մը կը կատարէ Ամերիկայի մէջ։ Այժմ Մ. Նահանգաց մէջ կը գտնուին 400ի մօտ համալսարաններ, որոնք առեւտրական բարձրագոյն ուսում ցուցան և ասոնցմէ 12 կամ 15 համալսարաններ կրնան մրցիլ Եւրոպայի ամենամեծ համալսարաններուն հետ։ Եւ այս ամէնը անհատական նախաձեռնութեան արդիւնքով, քանի մը տարուան մէջ միայն ծնունդ առած։

Այս համալսարաններուն մէջ կայ հարստարուեստական դասընթացք մը, որ հիմնուած է սա սկզբունքին վրայ թէ ամէն ամերիկացի պէտք է որ իր կեանքին մէջ կարող ըլլայ առեւտրական ու ճարտարարուեստական ձեռնարկի մը գլուխ կանգնիլ։ Հետեւաբար պէտք է մտքաւոր դաղափար մը ունենայ առեւտր. մեծ ձեռնարկութեան մը, ինչպէս երկաթուղիի ընկերութեան մը, հանքային շահագործութեան մը և ճարտարարուեստական, առեւտրական կամ ելմտական ձեռնարկութեան մը վրայ։ Հարստարուեստական դասընթացքին քով կայ նաև դասընթաց մը դրամագիրներու, երկաթուղեաց ընկերութիւններու, անոնց հաշուեյարմարութիւններն ընելու և յաճախ անոնց օրենսկետութիւնները կարգադրելու եղանակներուն վրայ։

Բայց եթէ առեւտրական բարձրագոյն ուսուցումը նոր հաստատուած բան մըն է, ընդհակառակն առեւտրական միջնակարգ ուսուցումը հին է և չատ աւելի զարգացած է Ամերիկայի քան ուրիշ երկիրներու մէջ և այժմ ամերիկեան ժողովրդեան գրեթէ ամբողջութիւնը կ'ընդունի այս միջնակարգ ուսումը։ Տղան նախակրթարանն ելնելով, առեւտրական հայ սքուլը (բարձրագոյն նախակրթարան) կը մտնէ և կը մնայ մինչեւ 15 տարու։ Առեւտրական այս միջնակարգ դպրոցները, որոնցմէ ամէն գիւղի մէջ կայ, անշուշտ մեծ վաճառականներ չեն պատրաստեր, այլ առիթ կուտան շրջանաւարտներուն իրենց ուսումը սա կամ նա կէտին վրայ ամբողջացնելի վերջոյ, եթէ անհրաժեշտ պէտք ունենան։

Գերմանիոյ մէջ ալ այսպէս է։ Առեւտրական համալսարաններուն քով առեւտրական միջնակարգ դպրոց մը կայ հզօրապէս կազմակերպուած։ Ահա այս միջնակարգ վարժարաններուն վերագրելի է Ամերիկայի և Գերմանիոյ տնտեսական զարգացման մեծագոյն մասը։ Գերմանիոյ մէջ այս առեւտրական դպրոցներն յաճախող աղաքը պարկեշտ և հլու են, և կը փափաքին լաւագոյն պաշտօնեաներ ըլլալ։ Այս է իրենց թաքուը։

Բայց Ամերիկայի մէջ բոլորովին տարբեր է։ Ամերիկա պերճանքի և միլիոնատէրերու երկիրն է։ Հոն կ'ուսուցանեն աշակերտին որ պէտք է հարստանալ, և եթէ անբարոյական բան մը կայ, ան ալ ազնուութիւնն է(!) Այնուամենայնիւ, մի՛չ տչխարիլ, երբեք հանգիստ չտանել, կարող ըլլալ առեւտրական ու ճարտարարուեստական ամէն գործ ընելու, — ա՛ռ է ամերիկայի ամերիկացի վաճառականին իսկայաղ։ Գիտէ թէ ո՛րքան աւելի հարստանալ ըլլայ, այնքան աւելի կրնայ գործել առեւտրական ու ճարտարարուեստական ասպարէզի վրայ։ Անհատի մը մասին արուած առաջին տեղեկութիւնը իր ազգականներուն թիւն է։

Այս դրութեան հետեւութիւնը սա է որ ամերիկացիք ազատական արուեստներու՝ սէրը չունին, այլ այդ արուեստները առեւտրականացած են, և թէ կարելի է այսպէս ըսել։ Փաստաբանը պարզապէս գործակալ մըն է, որ վաճառականութիւն կ'ընէ։ Նաև բժիշկը ան.։ Առեւտ. պաշտօնեայ ըլլալը արհամարհելի բան մըն է, թէեւ Ամերիկացիք բաւական կարեւոր թոշակներ կուտան իրենց պաշտօնեաներուն։ Ամերիկայի մէջ չկայ ընտանիքի հայր մը որ հաւանի իր զաւակը պատրաստել ազատական ասպարէզներ ընդդիմելու կամ առեւտրական պաշտօնեայ ըլլալու համար։

Այս է ամերիկեան ժողովրդին ընկերային բարոյականը, որ այնքան կը տարբերի Եւրոպականէն։

Մեսագիսի Հրապարակը

Մեսագիսի հրապարակը ո՛ և է տարբերութիւն ցոյց չի տար, հակառակ այն երկարաձեւ գործնականութեան որ մեսագիսի գործառնութիւնները ոգեւորեց։ Խնդրանքը կը շարունակէ ուժգնանալ Պրուսայի և Սուրիոյ մեսագիսերուն համար, որոնք չատ կը գործածուին մուլիին շինութեան մէջ։ Մուլիին այս միջոցին չատ յարգի է և հետեւաբար մեսագիսերէն գործարանները մեծ ամէնէն աւելի արտադրած ապրանքն է։ Ինչպէս ըսած ենք արդէն, մեսագիսերէն գործարաններուն հաստատուած կարեւոր և բազմաթիւ հրամանները կ'ապահովեն նախանիւթ այսինքն մեսագիսի ու խոզակի հրապարակին վրայ քանի մը ամիսէ ի վեր տիրող գործունէութեան շարունակումը։

Այս ճարտարարուեստական գործունէութիւնը, ապրանքին նեղաղութեան միանալով, ծայրայեղ յուսակնութիւններ կը ներշնչէ ապրանք ունեցողներուն, որոնք խնդրանքներուն թիւը կը կարեն և այսպէս կը կասեցնեն գործառնութեանց թափը։ Ամէն պարագայի մէջ, գիներու բարձրացումը, որ գնողներուն կողմէ ընդունուած է, մինչեւ 2 % ի բարձրացում, մանաւանդ Բանդոնի ապրանքին վրայ։

Մարտիոյ մէջ խոզակի խնդրանքը չատ է և գիները վրայ դրած են։ Սուրիոյ Ա. տեսակ դեղին մեսագիսները կ'արժեն 10.75 ֆր., և խառն տեսակները՝ 10.35ֆր.։ Եւ յետոյ, գեղին խոզակի մթերքը հետզհետէ կը նուազի։ Էրմնէի ճերմակ խոզակը ծախուեցաւ 10.50—10.60 ֆր.ի Ա. տեսակը և 10 ֆր.ի Բ. տեսակը։

Միլանի մէջ խնդրանքը կը շարունակէ թէ՛ ի հաշիւ մերիկեան հրապարակներու և թէ տեղական սպառումի համար։

Լոնտոնի մէջ ալ մեսագիսի հրապարակին վիճակը գոհացուցիչ է և գիները բռնուած են։

Լիոնի մէջ Պրուսայի խամ մեսագիսն Ա. տեսակը կ'արժէ ֆր. 46, Բ. տեսակը կ'արժէ ֆր. 44½-45, Սուրիական Ա. տեսակը՝ ֆր. 48, Բ. տեսակը 46 և Սուրիոյ երկնոյր Ա. տեսակը ֆր. 53։

Գաղթականներու Հրապարակը

Շարար։— Ժամանակին և ծախսուցան 6840 պարկ աւտարիական և 700 պարկ փոչի։ Աւտարիական Ա. տեսակին կենդինարը կ'արժէ 83 դրչ. և դրանդիդովը 81 դրչ., փոչին կենդինարը նոյնպէս 81 դրչ.։

Խաճուկ.— Ժամանեցին և ծախսուցան 550 պարկ։ Բիլին 100 օքան կ'արժէ 620-700 և Վէրբայինը՝ 750-800 դրչ.։

Բրիսնա.— Ժամանեցին և ծախսուցան 860 պարկ Բանկուն, 436 պարկ եգիպտական և 150 պարկ բիղոն։ Բանկունին պարկը կ'արժէ 106-109 դրչ. և դրանդիդովը 94-97 դրչ. ճարտնական Ա. տեսակը 142 և Բ. տեսակը 132, եգիպտականին խազկին 82-86 և Բ. տեսակը 75, բիղօնին Ա. տեսակին պարկը ֆր. 42½ և Բ. տեսակը 41, իսկ Ճենովայի բրինձը դրանդիդովը 35 ֆրանք։

Օնտառ.— Ժամանեցին և ծախսուցան 600 պարկ Միսիլի, քիլօն 105 փր.ի, Լ. Օսմ. 109էն։

ՍԻՄՈՆ ՁԷՕՄԼԷՔՃԵԱՆ

Առեւտրական Հրապարակ

Կ. Պոլսոյ

(1906 Մարտ 21 Երեքշաբթի)

ՑՈՐԵՆ

Ճերմակ Առաջին օքան	40½	փր.
» Երկրորդ »	39-40	»
Մաքիլիթ »	35-38	»
Զամարլը »	32-34	»
Սէրթ ատաջին, օքան	41-41½	փր.
» Միջին տեսակ	39-40	»

Այսօր ժամանեց 4 վագոն ցորեն Ա. նատալ։

ԱԼԻՒՐ

Ճերմակ ջրմամ Ա. պարկը	74	ղ.
» » Բ. »	70	»

ՏԷՐ ԵՒ ՏՆՕՐԷՆ
ՅՈՎՀԱՆՆԷՍ Ֆ ԳԱՅՍԷՐԵԱՆ

Առեւտրական Ուսումնարանը

Մ. Նահանգաց Մէջ

Ֆրանսայի առեւտրական բարձրագոյն վարժարանները ճախկին ուսանողաց ընկերակցութեան մէջ, հուշագիր մը հրատարակեցին Մ. Դորոթէյլ գեղեցիկ բանախօսութիւն մը բրած է, որմէ կը քաղենք հետեւեալ հատուածները։—

Առեւտրական բարձրագոյն ուսուցումը, որ 1890ին ծնունդ առաւ Ամերիկայի մէջ, նպատակ ունի ո՛չ միայն առաջնակարգ վաճառականներ պատրաստել և ելմտական մեթոտներուն խորանկ ծանօթութիւնը տալ երիտասարդներուն, անոնց առեւտրական ապագայ ասպարէզին համար, այլ նաեւ քաղ. տնտեսագիտութեան դպրոց մը ըլլալ։ Մ. Նահանգաց մէջ Քաղ. տնտեսագիտութիւնը երբեք բաժնուած չէ առեւտրական ուսուցումէն և Ամերիկացիները կը զարմանան երբ իմանան որ Ֆրանսայի մէջ իրաւաբանական ուսանողներուն միայն կը սովրեցնեն քաղ. տնտեսագիտութեան նիւթերը։ Առեւտրական բարձրագոյն վարժարանը ամերիկացիին համար այն դպրոցն է, ուր կուգան կը կրթուին չատ մը դիւանագէտներ։ Ասոր համար է որ Ամերիկացիներուն դիւանագիտական ասպարէզին մէջ մեծ կարեւորութիւն ունի վաճառականութիւնը և վաճառականը դիւանագիտական չատ կարեւոր դեր մը կը կատարէ Ամերիկայի մէջ։ Այժմ Մ. Նահանգաց մէջ կը գտնուին 400ի մօտ համալսարաններ, որոնք առեւտրական բարձրագոյն ուսում ցուցան և ասոնցմէ 12 կամ 15 համալսարաններ կրնան մրցիլ Եւրոպայի ամենամեծ համալսարաններուն հետ։ Եւ այս ամէնը անհատական նախաձեռնութեան արդիւնքով, քանի մը տարուան մէջ միայն ծնունդ առած։

Այս համալսարաններուն մէջ կայ հարստարուեստական դասընթացք մը, որ հիմնուած է սա սկզբունքին վրայ թէ ամէն ամերիկացի պէտք է որ իր կեանքին մէջ կարող ըլլայ առեւտրական ու ճարտարարուեստական ձեռնարկի մը գլուխ կանգնիլ։ Հետեւաբար պէտք է մտքաւոր դաղափար մը ունենայ առեւտր. մեծ ձեռնարկութեան մը, ինչպէս երկաթուղիի ընկերութեան մը, հանքային շահագործութեան մը և ճարտարարուեստական, առեւտրական կամ ելմտական ձեռնարկութեան մը վրայ։ Հարստարուեստական դասընթացքին քով կայ նաև դասընթաց մը դրամագիրներու, երկաթուղեաց ընկերութիւններու, անոնց հաշուեյարմարութիւններն ընելու և յաճախ անոնց օրենսկետութիւնները կարգադրելու եղանակներուն վրայ։

Բայց եթէ առեւտրական բարձրագոյն ուսուցումը նոր հաստատուած բան մըն է, ընդհակառակն առեւտրական միջնակարգ ուսուցումը հին է և չատ աւելի զարգացած է Ամերիկայի քան ուրիշ երկիրներու մէջ և այժմ ամերիկեան ժողովրդեան գրեթէ ամբողջութիւնը կ'ընդունի այս միջնակարգ ուսումը։ Տղան նախակրթարանն ելնելով, առեւտրական հայ սքուլը (բարձրագոյն նախակրթարան) կը մտնէ և կը մնայ մինչեւ 15 տարու։ Առեւտրական այս միջնակարգ դպրոցները, որոնցմէ ամէն գիւղի մէջ կայ, անշուշտ մեծ վաճառականներ չեն պատրաստեր, այլ առիթ կուտան շրջանաւարտներուն իրենց ուսումը սա կամ նա կէտին վրայ ամբողջացնելի վերջոյ, եթէ անհրաժեշտ պէտք ունենան։

Գերմանիոյ մէջ ալ այսպէս է։ Առեւտրական համալսարաններուն քով առեւտրական միջնակարգ դպրոց մը կայ հզօրապէս կազմակերպուած։ Ահա այս միջնակարգ վարժարաններուն վերագրելի է Ամերիկայի և Գերմանիոյ տնտեսական զարգացման մեծագոյն մասը։ Գերմանիոյ մէջ այս առեւտրական դպրոցներն յաճախող աղաքը պարկեշտ և հլու են, և կը փափաքին լաւագոյն պաշտօնեաներ ըլլալ։ Այս է իրենց թաքուը։

Բայց Ամերիկայի մէջ բոլորովին տարբեր է։ Ամերիկա պերճանքի և միլիոնատէրերու երկիրն է։ Հոն կ'ուսուցանեն աշակերտին որ պէտք է հարստանալ, և եթէ անբարոյական բան մը կայ, ան ալ ազնուութիւնն է(!) Այնուամենայնիւ, մի՛չ տչխարիլ, երբեք հանգիստ չտանել, կարող ըլլալ առեւտրական ու ճարտարարուեստական ամէն գործ ընելու, — ա՛ռ է ամերիկայի ամերիկացի վաճառականին իսկայաղ։ Գիտէ թէ ո՛րքան աւելի հարստանալ ըլլայ, այնքան աւելի կրնայ գործել առեւտրական ու ճարտարարուեստական ասպարէզի վրայ։ Անհատի մը մասին արու